

# ՍԻՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԻԵՏԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ԵՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՐԻՈԳՐՈՒԹԵԱՆ

Ք Պ Ա Ա Դ Ա Կ Խ Թ Ե Խ Ն

Եթես

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

— Արուն և Արուակալը. 353

Տպալորուրիւններ Հռախակիներու Տեղեկուրիւններն. Ա. Կ. Ն. 358

Միքայ Մթազանի Հաւելքի Աւդերը. 362

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄՈՒՆ.

— ՀԱՅՈՅ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐքԻ ԱՄԵՆ. 8.

ԹՈՐԴՈՄ ԱՐՔԵՊՈՍ. ԳՈՒՇԱԿԱՆՆԵՐԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ ՄՈՒՏՔԸ ԵՒ ԳԱ-  
ՀԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ.

— ՄՈՒՏՔԻ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ. Պատօնութեան Հիւեկը. 364

— Գանձակարութեան Հանդիսուրիւններ. Հռվարտակին յանձնու-  
մը Կառավարչութան մէջ (Բարձ Կոմիսերին Աւդերը. — Կայ-  
սերական Հռովարտակը. — Մթազան Պատրիարքին Աւդերը առ  
Բարձ Կոմիսեր). — Գանձակարութիւնը Ս. Յակոբինաց Տաճարին  
մէջ (Տեղազան Մթազանին Աւդերը. — Աւաշի Բարողը. — Պա-  
տօնութեան Հիւեկը). — Բնդունելուրին և Հանգեկ Պատրիարքա-  
րութիւնին Մէջ.

— Սր. Պատրիարքին Այց Եւ Հազեմայ Հանուղին Գերեզմանին. — Առաջին Սի-

շատակութեան Պատրիարք. — Հռախակիներու Մէկնամը. — Սարանտան Մթազանի  
Ժամանումը. — Հինուայսի Տակնամը. — Վարարիստանա Բաժում. — Բարձ  
Կոմիսերին Ժամանումը և Եղման Առաջողուրիւնը. — Ամեն. Ս. Պատրիարքին  
Առաջին Հանուղիութեան Մուտք ի Ս. Յակոբին. — Կայի Ախտաւուր Եղիսակու-  
ներ. — Երավանի Գանձակարութեան Ժամանումը. — Հացեւոյք ի Պատրի-  
արքայի Գանձակարութեան Քիամին. — Հացես Գանձակարութեան Ալթեուրիւնը ի  
Ս. Յակոբ. — Պատօնութեան. — Պաղեստինի Մարդումաւր.

367

— Սր. Պատրիարքին Այց Եւ Հազեմայ Հանուղին Գերեզմանին. — Առաջին Սի-  
շատակութեան Պատրիարք. — Հռախակիներու Մէկնամը. — Սարանտան Մթազանի  
Ժամանումը. — Հինուայսի Տակնամը. — Վարարիստանա Բաժում. — Բարձ  
Կոմիսերին Ժամանումը և Եղման Առաջողուրիւնը. — Ամեն. Ս. Պատրիարքին  
Առաջին Հանուղիութեան Մուտք ի Ս. Յակոբին. — Կայի Ախտաւուր Եղիսակու-  
ներ. — Երավանի Գանձակարութեան Ժամանումը. — Հացեւոյք ի Պատրի-  
արքայի Գանձակարութեան Քիամին. — Հացես Գանձակարութեան Ալթեուրիւնը ի  
Ս. Յակոբ. — Պատօնութեան. — Պաղեստինի Մարդումաւր.

381



ԱՄԵՆԱՊԱՏԻՔ Տ. ԹՈՐԳՈՍ ՄՐԲ. ԱՐՔԵՊՈ. ԳՈՒՇԱԿԵԱՆ  
ՀԱՅՈՅ ՊԱՏՐԻԱՐՔ ԱՌԱԲԵԼԱԿՈՆ Ա. ԱԹՈԽՈՑՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

# Ա Ի Ռ Ա Յ Ա Մ Ս Ա Գ Ի Ր

Ե. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931 - ԴԵԿԵMBERԻ Բ

Թիվ 12

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱԹՈՐՆ ԵՒ ԱԹՈՐԱԿԱՆ



Կը նկարագրենք այլուր՝ դահակալութեան արարողութիւններն ու հանդէսները, կրօնական, պետական ու ժողովրդական:

Տուած ենք արդէն կենսագրական զիծերը Գահակալին, ասկէ հինգ ամիսներ առաջ (յուլիսին) այս էջերուն վրայ, և այդ առթիւ աւելցուցած՝ քանի մը շատ հակիրճ խորհրդածութիւններ՝ Ամեն. Տ. Թորգոմ Սրբ. Արքեպ.ի անձին ու զործին շուրջ:

Այն տակաւին իրողութիւն էր ընտրութիւնը միայն, որ ուրիշ բան չէ՝ եթէ ոչ պաշտօնին արժանաւոր անձը որոշելու և նշանակելու համար գործադրուած միջոց մը: Այժմ ստացուած է նաև պետական հաստատութիւնը, որ կ'օժտէ Գահակալը իրաւական այն արտօնութիւններով և առանձնաշնորհումներով՝ զորս նախապէս ըստ օրինի կ'ունենար: Հուսկ ապա՝ Նորին Ա.մենապատուութիւնը կատարած է իր ուխտը, ստացած՝ հովուական ցուպը (ասան) եւ բազմած յլթոռ Առաքելական, որոնցմով միայն ինքը բուն պատրիարքական իշխանութիւնը կը զգենու եւ իր եկեղեցական իրաւասութեան եւ պաշտօնին կը թեակոփէ:

Անձ մը և Աթոռ մը իրարու հետ կը պսակուին, — փոխ առնելով պահ մը առաքելական մտածումի մը պատկերը:

Ո՞վ է անձը և ի՞նչ է Աթոռը: Այս հարցումներուն պատասխանը պիտի ցուցնէ մեզի զահակալութեան մը արժէքն ու նշանակութիւնը, և պիտի ցուցնէ մասնաւորապէս թէ ի՞նչ կը նշանակէ այս զահակալութիւնը:

Անձը Ա.մենակալէն կենդանութիւն ստացած զործիք մըն է, որ կը ծառայէ մասամբ զիտակցօրէն և մասամբ անզիտակցօրէն աստուածային անդրագոյն նպատակներու, ըլլալով միութիւն-մաս մը Տիեզերական մեծ կեանքին մեքենային, եթէ ներուի այս բառը զործածել: Անձ մը Աստուծոյ տաճար մը, հոգի մըն է: Կարծես անժամանակ է այն, կը շնուի անցեալով, կը նայի ապագային, և կը զործէ ներկային:

Աթոռը իշխանական ժառանգութիւն մըն է. իրաւունք մըն է տրուած Քրիստոսէ խնամարկելու իր Հօտը: Հարստութիւն մըն է ան, զբամազուխ մը

142-88  
(620-60)

որ պէտք է շահագործուի Աստուծոյ արքայութեան համար։ Հեղինակութիւն մը, որ պէտք է ի զործ դրուի քրիստոնեաներու անսայթաք յառաջացումին համար գէպի աստուածադադիր հրամաններու կատարումը։

Աթոռ մը առանց անձի և անձ մը առանց Աթոռի չեն կրնար իրենց զոյութիւնը արժեցնել։ Վասնզի ամէն վճիռ, ամէն հաւաստում որ անձէ մը կ'ելլէ Աթոռ մը կ'ենթադրէ։ Աթոռը, ուրեմն, ասլրող սկզբունքի մը, դաւանանքի մը իշխանութիւնն է, որուն կը հնազանդին մարդիկ՝ որոնք հողմավար ալեկոծիլ չեն ուզեր կամ չեն կրնար։ Այսպէս է առաւելապէս Քրիստոնէութեան համար։ Առաքելական Աթոռ մը Քրիստոսատուր իշխանութեամբ մը միայն կը շինէ իր զոյութեան և զործունէութեան իրաւունքը։ Այդ իրաւունքը կը փոխանցուի շարունակումը անոր արդիւնաւորման կարեռապոյն պայմանն է։

Երուսաղէմի Աթոռը Քրիստոնէութեան առաջին եպիսկոպոսապետին, Յակոբոս Տեառնեղրօր պատմական Աթոռն է։ Քրիստոնէական Եկեղեցիի ցաւալի բաժանման հետեանքով, այդ աթոռը մէկէ աւելի անձերէ զրաւուած է երկար ժամանակներէ ի վեր։ Այսպէս՝ Յունաց Պատրիարքին հետ կայ նաև Հայոց Պատրիարք մը։ Հակասութիւն մը չէ սակայն այս վասնզի ո՛չ թէ միայն անձերու բազմաւորութիւնը իշխանութեան համար կործանարար չէ՝ այլ է նոյն իսկ անհրաժեշտ։ Եպիսկոպոսութեան մէջ (հաւաքական առումով) կը մշտնշենաւորի Քրիստոսի իշխանութիւնը։ Եւ Աթոռները այդ Եպիսկոպոսութեան վարչական ներկայացուցիչներն են միայն՝ կրօնական ինչ ինչ անհրաժեշտ իրաւասութիւններով։

Տեսական հիմունքներու այս մի քանի անցողակի կէտերէն ետք՝ վերադառնանք Հայոց Երուսաղէմի Աթոռին և Աթոռակալին։

Ամենապատիւ Տ. Թորգոմ Սրբազնի կեանքը դիտող մը (վասնզի անցեալլ ներկայի և ապագայի հաւաստիքն է բնական օրէնքով մը) պիտի տեսնէ հոն կարգ մը զիծեր որոնք այնքան երջանիկ կ'ընծայեն անոր պատկումը՝ Երուսաղէմի Ա. Աթոռին հետ։

Եղած է զաւակ բարեպաշտ և քրիստոնեայ ծնողաց։ Արքան ամրակուռ կ'ըլլայ հողեկան նկարագիրը, բարեպաշտական ողին, երբ ա՛յնքան կանուխէն կը սերմանուի։ Ո՞վ կընայ ուրանալ ընտանեկան կրթութեան նախախնամական գերը մարդուն ապագայ կեանքին վրայ։ Մաքուր ու ճերմակ տախտակին վրայ զրուած առաջին զի՞րը։ մի՛ շտ կընան նշմարուիլ անոնք մարդուն մէջ, մի՛ շտ կընան կարդացուիլ։

Եղած է աշակերտ ազնիւ ու բարձր հողիի մը, զեղեցիկ միժնողորափ մը մէջ, շուրջ տամնեօթը տարիներ։ Դուրեկան Սրբազնի կեանքին, մտաւոր ու հոգևորական կեանքին, լոյսովը լուսաւորուած է։ Սիրուած ուսուցչի մը լոյսը՝ երբ ուրիշ լոյս մը վառէ ուրիշ անձի մը մէջ՝ անշէջ պայծառութիւն մը կ'ունենայ մինչև վերջը կեանքին։

Եղած է վարդապետ և ուսուցիչ, դասատու հաւատոյ և ուսման։ Հոգևոր սերունդի բազմացման վեհ պարտականութիւնը ի՞նչքան կ'աւելցնէ արժէքը անձի մը կեանքին։ Կարծես անձին բազմապատկումն է անիկա՝ արտադրուած արժէքներու մեծութեան և բազմութեան համեմատութեամբ։ Արդասաւորման հեշտանքին

սարսուռը կուտայ մարդուն, սիրով կը մեծցնէ ու կը լայնցնէ զայն։ Քրիստոսի հմանութեան կը մօտեցնէ։

Եղած է վարիչ և տեսուչ Եկեղեցւոյ (Եպիսկոպոս) և Եկեղեցական հաստատութեանց Վարած է արդիւնաւորութեամբ։ Աստուծոյ արքայութեան մօտենալու միջոցներուն մէջ լաւազոյններէն մէկն է ներդաշնակ կազմակերպութեան մը հաստատուն գոյութիւնը։ Մեծ օրհնութիւն մըն է ան Եկեղեցին համար։ Եւ ով որ պատճառը և բերողը եղած է այդ օրհնութեան ինքն իրեն հետ նաև Աստուծոյ Եկեղեցին օժտած է զօրաւոր զէնքով մը ընդդէմ Սատանայի։ Կազմակերպութիւն մը կարդ կանոն և օրէնք կ'ենթադրէ. Եթէ մէկը անոնց նուիրականութիւնը ըմբռնէ՝ Աստուծոյ բարի ծառայ մըն է անտարակոյս։

Եղած է մարդասէր, այս բարին թէ՛ բուն քրիստոնէական և թէ՛ ընթացիկ իմաստով։ Գործունեայ պատուոյ անդամ մը եղած է Հ. Բ. Ը. Միութեան, որ մարդասիրական հաստատութիւն մըն է։ Մարդասիրութիւնը հաւատացեալի մը կեանքին զարդն է։ Այդ զարդը ա՛յնքան կը զեղեցկացնէ մարդը, որ շատեր զա՛յն միայն կը տեսնեն, աչքէ վրիպեցնելով քրիստոնէական հաւատքի և Աստուծոյ սիրոյն արուած իրական արժանիքը, որուն արգասիքն է լոկ միւսը, բարեգործութեան կեանքը։

Եղած է Եկեղեցական գործիչ։ Վարչական մնայուն գործին տեսակէն՝ բայց անկէ տարբեր է այս դաշտն ալ, որուն արդիւնաւորութիւնը որոշ արժանիքներ կը պահանջէ։ Օրերու կամ շաբաթներու մէջ սեղմուած այցելութիւններու ընթացքին՝ տրամադրութիւնները ընդ փոյթ ըմբռնել և անոնց ուղղութիւն մը տալ, այլազան լիմաններու և միջավայրերու մարդիկը միեննոյն զաղափարով խանդավառել՝ յատակատեսութիւն, թափանցողութիւն, համակրելի եւ համակրող սիրու և արագ գործունէութիւն կը պահանջէն։ Եւ ասոնք կարեւը զիծեր են նկարազրի։

Եղած է զրող, զիրքին արժէքը մեծապէս զնահատող և անով ժողովուրդին հասնելու ջանացող։ Գիրքին արժէքը թերազնահատել կարելի չէ արդէն։ Եւ այն որ շահադիտութեանէ հեռու՝ իր զրիչը կը նուիրէ բարի և ճշմարիտ Աստուծոյն և իրեն հոգեկից եղբայրներուն՝ ունի պաշտամունքը զերազոյն այն բաներու, որնք հոգին երկինք կը ձգեն։

Վերջապէս՝ եղած է անձ մը նուիրեալ և հաւատարիմ իր կոչման եւ ուխտին բարձրութեան։ Փառաւորուած է իր կրօնաւորական սքեմով և փառաւորած է զայն։

Հապա այն Աթո՞ռը զոր կը զրաւէ նորընափրը։ Խսկական մեծութիւն մըն է այն՝ Քրիստոսէ սկսեալ։ Քրիստոնէական Եկեղեցւոյ ամենափառաւոր անցեալ ունեցող աթոռներէն մէկն է, հաստատուած հո՞ն՝ ուր առաջին անդամ դրաւ իր արքայական աթոռը Տէրն մեր Յիսուս Քրիստոս։ Պատմութեան փութորիկներու ընթացքին տաք ու պաղ շատ հովեր արդարե անցած են անոր զլսէն, բայց անոր պատուանդանը ամուր մնացած է այն օրերէն ի վեր յորս աշխարհի հեռաւոր մասերէն տուաքեալներ և յետոյ անոնց յաջորդները խորհուրդներ և որոշումներ կ'ընդունէին անկէ։

Սբբազան ու խնկելի տնօրինական յիշատակներով և սրբատեղիներով

կրկնապէս նուիրականացած այս Առւրբ Աթոռին վրայ՝ Հյու. Ռւդ. Եկեղեցին ալ զրաւած է պանծալի տեղ մը հին գարերէ ասղին։ Այդ տեղը բարձր ու պայծառ պահել և մեղի տրուած զաւազանին ծաղկումը մշտնչնաւորել՝ մեր Հյու. Ռւդ. Եկեղեցին ամենանուիրական պարտքը և մանաւանդ իրաւունքն է, զոր ունինք հոս, երուսալէմի մէջ։

Եետոյ, կարևորութեան կարգով, կան սրբավայրերը։ Ո՞չ մէկ լուսամիտ քրիստոնեայ կրնայ չտեսնել զերազանց կարևորութիւնը անօրինական Առւրբ Տեղերուն՝ հաւատացեալին հոգևոր շինութեան զործին մէջ։ Քրիստոնէութեան նպատակն է կենդանի Քրիստոսը ապրեցնել հաւատացեալին սրտին ու մտքին մէջ։ Եւ ի՞նչ աւելի ներշնչող կրնայ ըլլալ քան քալել այն ճամբաններէն՝ ուրկէ ինք քալեց գարե՞ր առաջ, չնչելով նոյն մինորուրտին թարմութիւնը, սքանչանալով նո՞յն տեսարաններուն վրայ, նստելով նո՞յն ըլուրներու կողին, և խօսելով նո՞յն կենցաղն ունեցող մարդոց։ Ի՞նչ աւելի վառ իրականութեամբ մը կրնայ զօրացնել մեղ և յիշեցնել մեղի «զման Տետոն», Անոր յարութիւնը, Ցընունդը, և այլն՝ քան այն վայրերը՝ ուր այդ գէպքերը իրապէս տեղի ունեցան։ Եւ ի՞նչ կրնայ աւելի սփոփարար, միսիթարական և թելազրիչ ըլլալ հայ քրիստոնեայ հաւատացեալին՝ քան ունկնդրութիւնը նոյն այդ սրբազան վայրերուն մէջ ի՞ր հասկցած, իր նախահարց յիշելով կատարուած աղօթքներու, պաշտամունքներուն՝ զիշեր և ցերեկ, իր ներկայութեան և բացակայութեան։ Եւ Ս. Աթոռը այս սրբավայրերու սեփականութեանց մէկ երրորդ բաժինն ունի։

Սրբավայրերու կարևորութենէն ետքը կուզան Հյու. Եկեղեցւոյ պատմական յիշատակները երուսաղէմի մէջ։ Առւրբ Երկրի կարևոր վայրերէն իւրաքանչիւրին մէջ Հյու. Եկեղեցւոյ անցեալ կեանքէն նշխարներու կը հանդիպի հայ քրիստոնեան։ Եկեղեցիներն ու անոնց անօթները, անոնց արուեստը կը պատմեն տքնութիւնները մեր հաւատաւոր հայրերուն, սրտարուխ աղօթքներն անոնց և անոնց նուիրումներն ու անձնուրացութիւնները։ Այդ բոլորը կա՛ն յերուսաղէմ՝ հայ ուխտաւորի հոգևոր խրախմանքին համար։ Հսկայ և այլազան յիշատակարան մը՝ Հյու. Ռւդ. Եկեղեցւոյ պատմութենէն։

Ասոնցմէ ետքը երուսաղէմ ունի Միարանութիւն մը իր հնաւանդ կանոններով, աւանդութիւններով և պատմութիւնով։ Անձերէն անշատարար մը տածուած՝ հարստութիւն մը և գրամազլուխ մըն է այս ալ, վասնզի այսալիսի կազմակերպութիւն մը ստեղծելը դարերու զործ է և մեծ զոհողութեանց կարուու։ Հայ քրիստոնեայ վանականին անձնուիրութեամբ և հայ ուխտաւորին զընահատանքով ապրած այս հաստատութիւնը՝ պարծանքն է Հյու. Եկեղեցւոյն։ Անցեալ դարերու մեծ զոհողութիւնները, անձնուրացութիւնները՝ որոնց հերոսները հանդիսացան այս Աթոռին զաւակները՝ կ'ապրին այս Միարանութեան մէջ և անով, և անոր պատմութեան մէջ են անթեղուած։ Ս. Աթոռն ունի՝ այդ պատմութիւնը։

Ապա, իր կարգին, կուզան այն հնարաւորութիւններն ու յարմարութիւնները զորս կ'ընծայէ այս Աթոռը՝ կրօնական և Հայ Եկեղեցական ուսման վասարան մը, և կրօնքի մասին տիրող տղիտութեան և մոլորութեանց դէմ պայքարի կերպոն մ'ըլլալու համար իր վարժարաններով, իր մամուլով, և մատենադարաններով։ Այս ուղղութեամբ՝ անցեալը կընայ պարծիլ չափաւոր արդիւ-

հաւորութիւններով։ Բայց առաւելապէս յետ պատերազմեան ապազայի ակնկալութիւններով է որ կարեորութիւն մը կը ստանայ Ս. Աթոռէն սպասուած կըթական այս գերը։ Մեր մեծապէս մեասուած եկեղեցական կազմակերպութիւնը, զինւորեալ եւ մէ՛կ ուղղութեամբ յառաջ նայող կրօնական դործիչներու պէտքը՝ կը շեշտեն կարեորութիւնը այդ գերին, զոր կատարելու ուժը ունի երուսաղէմի Ս. Աթոռը։

Այս բոլորէն վերջ կուզայ նիւթական հարստութիւնը, Վերջիններէն է այս՝ էական կարեւորութեան տեսակէտէն, վասնզի դրամը ինքնին արժանիք մը չի չիներ։ Բայց Հյոց եկեղեցին հիմակուան տնտեսական նեղ դրութեան մէջ՝ դրամական քիչ շատ բաւարարութիւնը օրնութիւն մըն է Ս. Աթոռին համար։ Լատին Միարանութիւնը, որ Ս. Աթոռին ելքին շուրջ քսանպատիկն ունի՝ կալուածնեւրով կամ Պաղեստին դրուած հաստատուն եկամուտներով չէ՛ որ կը հայթայթէ իր մուտքը։ Բայց մեր եկեղեցին դժբախտ ուղղութեամբ մըն է որ հասած է մեր ժամանակներուն։ Հետևաբար Ս. Աթոռին հաստատուն եկամուտներուն տէր եղած ըլլալը, որով իր ծախսին մեծ մասը կը զցուի՝ ուրախալի պարագայ մըն է ինքնին։ Այդ եկամուտները անո՞վ մանաւանդ զուրգուրալի են՝ որ նուերներն են բարեպաշտ ուխտաւոր հաւատացեալներուն՝ և արդիւնքը Միարանութեան զոհարերող անդամներուն, յահճնուած Միարանութեան։ Ս. Աթոռին պայծառութեան համար զործածուելու անոր կողմէ։ Այսպէս՝ չափով մը տնտեսական քիչ շատ ինքնարաւութիւն ալ ունի Ս. Աթոռը, իր զոյութիւնը պահելու համար, ողորմութեամբն Աստուծոյ։

Ս. Աթոռին յարզն աւելցնող պարագաներէն մէկն ալ՝ զոր աչքէ պէտք չէ վրիպեցնել՝ այն դիրքն է զոր ունի ան միջազգային և միջկրօնական այս Սուրբ Քաղաքին մէջ։ Քրիստոնէական, իրամական և հրէական աշխարհներու կրօնական զգացումներուն առջև ա' յնքան թանկազին այս կեդրոնին մէջ՝ Հյոց Ուղ. եկեղեցին է՛ մէկը երեք հին պատրիարքութիւններէն, հաւասար գծի վրայ՝ պատիւով և իրաւունքներով։ Դիրք մը՝ որ արդար հպարտութիւն մը կը ներչնչէ ամէն քրիստոնեայ հայու։ Դիրք մը՝ դարձեալ՝ որով կ'երկի և կրնայ մանաւանդ լաւազոյնս երկիլ աշխարհի չորս ծագերէն Ս. Երկիր եկող անհամար ուխտաւորներուն՝ ներկայացնելով Հյոց Ուղ. եկեղեցին, և ճանչնելով զայն երբեմն պէտք և երբեմն հասար եղածին չափ անոնց՝ որոնք «չարդուած» մակդիրէն զատ ոչինչ զիտեն մեր նկատմամբ։

Պանծալի այս Գահը, ուրեմն, իր արժանընտիր Գահակալովը՝ իր վերելքի կեանքին մէջ նոր հանզրուանէ մ'եւս ձամբայ կ'ելլէ այսօր, նոր առաջադրութիւններով և յոյսերով։

Պէտք ունի ան աղօթքին բոլոր զաւակներուն Հյոց Ուղ. եկեղեցւոյ, բոլոր քրիստոնեայ հայերուն։ Պէտք ունի աղօթքի և անկէ անբաժան գործնական աջակցութեան։

Ճիշդ վայրկեանն է՝ ուր բոլոր անոնք որ իրաւունք կը զգան Հայ-Սիոնի սրբութիւններէն ակնկալելու նոր բարիք մը մեր հոգեոր և բարոյական կեանքին համար՝ պէտք է ձայնակցին սրբազան բանաստեղծին, երգելով

«Ճնորհազարդ պայծառացո զգաւազան իշխանութեան . . .»

ՏՊԱԽՈՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ  
ՀՐԱՄԱՆԱԿԱՆԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐՔՆ

Իրեն տպաւորութիւն և իրեն խորհրդածութեան նիւթ միանգամայն, շահեկանութենէ զուրկ չի կրնար նկատութիւ քըսանօրեայ (նոյ. 5-25). ժամանցը, զոր նորընտիր Ա. Պատրիարքը երուսաղէմ առաջնորդող պատուիրակութիւնը ունեցաւ եղիպատուի Հայութեան մէջ :

Այս մարմինը, որ կը քաղկենաբ կ-  
Պոլսոյ Երուսաղէմի Պատր. Փոխանորդ Սբմ-  
բատ Սբրագանէ, Ժառանգաւորաց Վրժ. ի  
Տեսուչ կիւրեղ և ուսուցիչ Նորայր վար-  
դապետներէ, ամէնէն առաջ և ամէնէն ա-  
ւելի ազգուած է այն խանգամա ողեռ-  
ութենէն, զոր Հայ ժողովուրդը Գահիրէի  
և Աղեքաննզրիոյ և այս երկու քաղաք-  
ներու միջև ու Երուսաղէմէն Գահիրէ ճամ-  
բու վրայ եղած քաղաքներու մէջ ցոյց  
տուած է կրօնքի զաղափարին և Հայ եկե-  
ղեցոյ զգացումին հանգէպ:

Երուսաղէմի պատրիարքական ընտրութիւնը, և նորընտիր պատրիարքին իր պաշտօնավայրը առաջնորդուելու արարողութիւնը, իրբև եղելութիւն, առիթներ եղած են պարզապես ժողովուրդին հոգւոյն խորը թաքնուած բայց չչիշած խորհրդաւոր զօրութեան մը, կրօնքին սէրը, երևան բերելու համար սքանչելի գեղեցկութեամբ. ու Երուսաղէմ, Առաջնական Արոռ, Պատրիարք, Միաբանութիւն, այս բառերը կամ անունները կայծեր միայն եղած են բաց օդին հանելու՝ բոցավառելու համար լոկ հզօր և մաքուր այն հուրը կամ հրայրքը, զոր աւանդականացած բարքեր կամ ազգայնացած բնազդներ գրած և խորունկցուցած են այլ ևս այս ժողովուրդին սըրտին մէջ :

Այս ողերրութիւնը իր իրական պատկերացումին մէջ ցոյց տալու համար աւելորդ չնկատուի թերեւս քանի մը մանրամասնութիւններ դնել հոս :

Պատուիրակութիւնը ամէն կողմ ու աշխատուն կողմէ առարկայ եղած է ջերմօրէն յարգալից շահագրգութեան։ Երուսալէմի ազգային և պատմական սրբութեանց եւ

Հնութեանց, իրաւունքներու և առանձնաւչնորհութեանց մտածումն ու խօսքը այժմ՝ ական հարց դարձած են օրիերով, ու նույն բական քաղաքին մէջ միջազգային մեծութեանց զիբքին վրայ Հայութեան վայելած վարկն ու յարգը նշմարիս սփոփանքի մը կազդոյրը տուած են սիրտերուն:

Աւ աւելի կենդանի եղած է կարծես հոգելոյն Պատրիարքին օրով Ս. Յակոբեանց հովանին տակ սկսուած եկեղեցական դաստիարակութեան նոր ձեռնարկին վերաբերմամբ ամէնուն հետաքրքրութիւնը . «Քանի են Դուռքեանի և Բարբէնի աշակերտները» :

Անոնց հետեւող ուրիշներ կա՞ն տակալին»։ Յարդ քանի՞օ վարդապետ զրկուած է Եւրոպա, բարձրագոյն ուսման հետեւյու համար»։ «Ակա՞ծ են նորերը քարոզել»։ «Երա՞ւ է թէ հինի և նորի խնդիրներ գոյութեան գետին չեն դուած վանքին մէջ»։ պատուիրակները չեն կրցած առանց յուղումի զիտել ժողովուրդին երկիւղած նախանձաւորութիւնը այս և այս կարգի խընդիրներու մասին։ Ու պահանքի պարտքոյն հոգը, որ մզձաւանջի մը պէս ծանրացած կը թուի ամէնուն մտքին և զգացումներուն վրայ, բացարձակապէս կը յայտնէ որդիվական խանդապատանքը զոր ամէն Հայ կը տածէ Հայ երուսաղէմի հանդէպ։

Ուշագրաւ երեսոյթ մը, որ չափով մը  
կը յատկանչէ Երուսաղէմի գաղափարին  
դործած տպաւորութիւնը սիրտերու վրայ,  
այն զիմումն է զոր Գանձիրէլ և Աղեքսան-  
քրիոյ մէջ Ազգ . Վարժարաններու աշա-  
կերաններէն իբր տասննեակ մը տղաքնին  
ըրած են Ս. Յակոբեանց ժառանգաւոր սան  
արձանագրուելու համար : Եկեղեցական կըր-  
թութեան կամ կրթուած եկեղեցականու-  
թեան սկզբունքին համար բոլորովին անբեր  
դաշտ մը պէտք չէ նկատուի մեր ժողո-  
վուրգին հոգեոր կեանքը . որոտ շատ ցան-  
ուած է հոն արդարեն, բայց զիտակից եւ  
մաքուր ձեռքեր պիտի կրնան գրկել հունձ-  
քը, եթէ կարենան հսկել և դործել սիրով  
և խմասութեամբ :

Վաղնջական հստոթեանց և թանգարա-  
նական պատուրումներու երկիրն է Եղիսպ-  
տոսու բայց պատուիրակութեան անդամները  
դրեթէ չեն կրցած, քսանօրեայ այդ ժա-  
մանակամիջոցին, զբազիլ պատմական կամ  
զիտական հետաքրքրաշարժութիւններով

նոյն իսկ, գրաւուած ըլլալով իրենց պաշտօնին վերաբերեալ պարտականութիւններով և պատշաճութիւններով։

Ընդունելութիւններ, արուած կամ ընդունուած այցեր, եկեղեցական և զպրացական հանդէսներ, պատուասիրական խըմբումներ, ասոնք եղած են իրենց ժամանցը շարժման մէջ զնող կամ լիցնող իրողութիւնները, որոնց իւրաքանչիւրէն ամէնքնալ ունին գեղեցիկ յիշատակներ միայն։

Եկեղեցական հանդէսներուն ամէնէն տպաւորիչներէն մին եղած է առաջինը, այն՝ որ տեղի ունեցած է Գահիրէի Ս. Լուսաւորիչ Եկեղեցոյն մէջ, երբ, պատարազի միջոցին, «Առասառորեամ» երուսալէմոց շարականէն և սրտաթունդ անկեղծութեամբ տողորուն իր ուղերձէն վերջ, որու մէջ Երուսալէմի Միաբանութեան իր ընտրած պետին հանդէպ զգացած սիրոյ անկեղծութիւնը կ'աղաղակէր, Ամբատ Սրբաղան Եղիպտոսի Առաջնորդին ներկայացուցած է երուսալէմի Պատրիարքութեան նշանակ լանջախաչն ու պանակէն, ժողովուրդին երշիկուած լուսութեանը մէջ։ Խորհուրդի մը ամբողջ պատկառանքն ու սրբութիւնը պատկերացած է այդ տեսաբանին մէջ, երբ երկու եպիսկոպոսներէն մին կը խօսէր սրտազին ու միւսը կը լսէր զլիխիոր, յեսոյ լըսուկ խօսարհեցնելու համար իր պարանոցը մատուցուած լուծին առջեւ։

Կրօնական միւս սրտազրաւ պաշտամունքներն եղած են անտարակոյս հրամեշտի զոյց պատարազները, զորս Եղիպտոսի նախորդ Առաջնորդը մատուցած է Աղեքսանդրիոյ և Գահիրէի եկեղեցիներուն մէջ, նոյնիւնքը 15ի և 22ի կիրակիներուն, առական մնե օրերուն իսկ հազուագէպ հոծ բազմութիւններու ներկայութեանը։ Ժողովուրդը իրապէս եղած է այդ օրերուն, ոչ այնքան պատարազի պատրիարքական հանդիսութիւնները զիտելու, այլ իր բազմամեայ հոգեւոր պետին, տասնեւութ տարիներ իր եկեղեցական կեանքը պայծառ և իր ընմը կենդանի պահող կրօնաւորին հետ վերջին ժամ մըն ալ ապրելու համար հոգեւոր հաղորդակցութեամբ։ Աննախընթաց այն լրջութիւնը և խորապէս պատկառու այն յարգանքը զոր ցոյց տուած է անիկա Եկեղեցոյ մէջ, եւ ցնծազին խանդավառութիւնը զոր զգացած է պատարազի աւարտումէն ետքը եկեղեց-

ցոյց բակերուն և Առաջնորդարաններու մէջ, այդ կերպով միայն կը բացատրուին։

Հրաւիրակները լաւագոյն տպաւորութիւններ կը պարագն նոյնպէս կարգ մը գրպրոցական հանդէսներու կամ խմբումներու, զորս երկու քաղաքներու ազգային կամ անհատական Հայ Վարժարապանները, Պօղոսեան, Գալուստեան, Նուպարեան, Պէրպէրեան, Մանիսալեան, Թաշճեան և Հայկացնեան սարքած են այս առթիւ կամ այս միջոցին։

Ամէնքը, աշակերտներ և ուսուցիչներ, իրենց սրտազեղ արտայայտութիւններով վկայած են միայն այն բարձր չահազըրգուութեան, զոր Երուսաղէմի արդի Պատրիարքը ազգային գաստիարակութեան հանգէպ ցոյց տուած և զործադրած է միշտ, իր տասնեւութեամեայ պատշտանավարութեան միջոցին, իր աջակցութիւնն ու պաշտպանութիւնը չխնայելով ո՛րքան ազգային նոյնքան անհատական այդ կրթարաններուն։

Այս վերջիններուն մէջ այդ տեսակետով ամէնէն բախտաւորը եղած է Պէրպէրեան Երկրորդական Վարժարապանը, որուն եղիպտոսի մէջ հիմնարկութիւնը և եօթնամեայ զոյութիւնը, ինչպէս կը վկայեն ամէնքը, ամենամեծ մասամբ գործն է Թորգոն Սրբազնի։ Այդ պատճառաւ, բնականարար, ամէնէն սրտայոյզը եղած են, թէ իրեն և թէ անոնց համար, հանդիպումի այն պահները, ուր բաժանումի մորմոքը խոռված է ամէնուն ալ սիրալ։ Հրաւիրակները պիտի չկրնան բնաւ մոռնալ նոյ. 8ի կիրակի երեկոյեան հանդէսը՝ այդ վարժարանին մէջ։ Հաստատութեան Հիմնադրին ծննդեան 80րդ և իր Վարժարանին զոյութեան 55րդ տարեցարձին նուիրուած այդ հաւաքումին մէջ Պ. Օննիկի կշռուած ճըշդումներուն և արժէքաւոր խորհրդածութիւններուն, Պ. Շահանի՝ երկրորդական կրթութեան վերաբերմամբ հայրիկին տեսութեանց չքեղ վերլուծումներուն, և աշակերտներուն կազմած փառաւորումի տողանցութեան և ծաղկաձններու ընդմէջէն կամ մօտէն անոնք լսած ու տեսած են շարունակ Փիրենց Սրբազնին կրթանուէր տըքնումներուն հանդէպ երախտազգած սիրտերու այն տրամադրութիւնը, որ ստուգապէս անոյց յոյզերու բերկրանքը տուած է իրենց։

Բայց ժողովրդային խանդավարութեան-

և սիրոյ աւելի թանձրացեալ արտայայտութեաններ եղած են ապահովաբար ճաշի անհատական և թէլի հանրային այն սեղանները, որոնք քանիցս տրուած են Ն. Ամենապատութեան և իր պատ. հրաւիրակներուն ի պատիւ, երկու քաղաքներու մէջ ես, իրենց չուրջ հաւաքելով Եզիդատահայ հասարակութեան ամէնէն ընտրեալ և պատուաւոր գէմքերէն բազմաթիւ հարիւրաւորներ: Այդ հաւաքումներուն մէջ առաջինը եղած է «Այժմմիկ» Հայ Տիկնանց Բարեսիրական Ընկերութեան՝ Սրբազնին ամէնէն շատ համակած միութեան՝ սարքածը, որ տրուած էր ամիսներ առաջ, պատրիարքական ընտրութեան սկիզբի օրերուն: Հըրաւիրակները լսած են միայն այդ հուտաքոյթին թողած տպաւորութեան մասին. բայց ներկայ են գտնուած այն միւսներուն, զորս Բարեգործականը, Պէրպէրեան Վարժարանը, Նուպարեան Վարժարանը, Հայկազնեան Կրթարանը և Գահիրէի ու Աղեքը սանդրիոյ ազգ. իշխանութիւնները տուած են, վարժարանները իրենց յարկերուն տակ, միւսները երկու քաղաքներուն ամէնէն չքեղ հիւրանոցներուն՝ Գոնդինանդալ և Քլարիճ պանդոկներուն մէջ: Այդ սեղանները, իսկապէս մտաւոր ու բարոյական վայելքի կոչունքներ են եղած. հոսած են Եղիպատահայութեան ամէնէն ականաւոր մըտաւորականները, Պ. Պ. Լեռն Մկրտիչեան, Միքայէլ Կիւրճեան, Շահան և Ծննիկ Պէրպէրեաններ, Փարեզին Տիւրէրեան, Վեր. Խանդամուր, Լեռն Թաշճեան, Տիզրան Ասատուր, ազգ. իշխանութեանց կողմէ հին և նոր ժողովականներ, քահանայից դասէն ներկայացնոցիչներ, Մամբէրէ Վարդապէտ և Կաթ. Հայոց առաջնորդը Գեր. Գուգեան: Ամէնքն ալ իրենց սիրուն ու անկեղծութիւնը դրած են իրենց խօսքերուն մէջ, դրուատիքը հիւսելով Թորգում Սրբազնի բազմակողմանի բարեմանութիւններուն, բայց ամէնէն աւելի օրուան մարդուն մէջ պանծացնելով ճշմարիտ հոգեռորականը, և օրուան գէպին մէջ՝ Հայ Եկեղեցւոյ ոգին: Հրաւիրակներուն պետը Սմբատ Սրբազն, Հայ հասարակութեան կողմէ իր Հոգեոր Հովիւին և իր Եկեղեցին նկատմամբ այս հոգելից վերաբերմունքէն իրապէս զգածուած, քանիցս իր սրտազն արտայայտութեանց չեչտը խառնած է այս ողեսրու-

թեանց մէջ, ընդհանուր գնահատութեան արժանի ըլլալով ինքն ալ:

Պատուիրակութիւնը մասնաւորապէս ամենամեծ հրճուանքով հաստատած է պետական և քաղաքական և օտար կրօնական շրջանակներու մէջ ևս Ն. Ամենապատութեան վայելքած համարումն ու համակրանքը: Սմբատ Սրբազնն ներկայ եղած է եւ զիապոտի Օգոստ. Վեհապետին, Կառավարութեան մեծանուն Վարչապետին, ու երկու քաղաքներու կառավարիչներուն ըրած սիրավիր ընդունելութեանց, ու միւս անդամներէն ոմանք կամ ամէնքն ի միասին՝ Եղիպատուի Բրիտ. Բարձր Կոմիտեին, համագգի կաթոլիկ-և բողոքական հասարակութեանց պետերուն, որթոստքս Յունաց և Ղպտիներու պատրիարքներուն, Զրէից բարունապետին, Շուէտի պատուական զեսպանին և ուրիշներու այցելութեանց, ու ամէնքն ալ գոհունակութեամբ համակուած միշտ:

Պաշտամունքի, հանդէսներու, այցելութեանց, հաւաքոյթներու և ամէն կարգի խմբումներու միջոցին կրուած տպաւորութեանց մէջ ինչպէս բոլոր ներկայից՝ նոյնպէս հրաւիրակներուն համար ամէնէն քրաւիչն է եղած, սակայն, Սրբազնին խօսքը. ուկի թելն է եղած ան որ կ'անցնի բոլոր կտորներուն, հանդիխառն բոլոր տեսակներուն և մասներուն մէջէն, ամէնքը միաւորելու համար կարծես միակ ամբողջի մը մէջ: Ու խօսած է ան իր մաքուր հայերէնին, իր կըռաւոր և յատակ արտասանութեան մէջ մէն մի անդամին սրտասուչ պատգամի մը դասն ընդելուզելով միշտ:

Գաշիրէի Եկեղեցիին մէջ, յանուն երրուաղէմի Միաբանութեան Սմբատ Սրբազնի իրեն ուղղած հրաւէրին պատասխանելով, հոգելոյս Գուրեան Սրբազնի յիշտակը ոգեկոչելէ վերջ, ըսած է յուզումէն գողզզացող ձայնով մը. «Ինձի ուղղուած հրաւէրին մէջ ես իր ձայնը կը լսեմ ամէնէն աւելի, պիտի երթամ, Սիոնի սուրբ բարձունքին վրայ իրմով սկսած նուիրական գործին տանելու իմ տկար բայց անկեղծ սրտիս բովանդակ նուիրումը». ու բացարած է թէ իր լմբոնումին մէջ ինչ էր երրուաղէմի պաշտօնին խմաստր:

Աղեքսանդրիոյ իր հրաւէշտի քարոզին մէջ, Առաքեալին խօսքը փոխ առնե-

լով ըսած է . «Հոգիով կապուած կ'երթամ նրուսաղէմ» . ու վերլուծած է նշանակութիւնը հոգեւոր կապանքին , այսինքն իր ուստին , որ մինչև իր կեանքին վերջը զինքը պիտի կապէք երուսաղէմի խտէալին :

Բարեգործականի թէյասեղանին , Միութեան գաղափարը տարփողած է , այդ կազմակերպութեան ներքին մեծ ոյժին իրքն մէկ նոր ապացոյցը մատնանշելով այն իրողութիւնը թէ , հակառակ կանխակալ կասկածներու , իր հիմնադրին մահէն վերջ չխորտակուեցաւ ան . «Նուպարի գաղազը , ըսած է , այն փորձաքարը եղաւ , որուն վրայ միանդամ ընդ միշտ ստուգուեցաւ իր երկնած ու կերտած գործին կենսունակութիւնը» , ու փափաք յայտնած է որ Ազգը աւելի եռանգով եւ հաւատքով ըլքապատէ Բարեգործականի հայրենասէր նոր նախադահը :

Աղեքսանզրիոյ թէյասեղանին , ներկայացուցած է երուսաղէմի Վանքին աղզային , պատմական , բարոյական և եկեղեցական բարձր արժէքը , և դերը Միաբանութեան , որ բանակներու կատարած գերէն է կատարած , յաջորդական դժուարութեանց և բարդութեանց մէջ հըրաշալի քաջութեամբ և անձնութիւնութեամբ պաշտպանելով միշտ ազգին իրաւունքները . «Փեղարուեստական հնութեանց արժէքներէն աւելի , ըսած է , պէտք է հիանալ հնագանձարանուած բարոյական և հոգեւոր այն արժանիքներուն վրայ , որոնց իր պարտի Հայ Ազգը երուսաղէմի իր նախանձելի զիրքը» :

Գահիրէի ազգ . իշխանութեանց տուած մեծ թէյասեղանին , խօսած է Եղիպտահայութեան պատիւն ու համբաւը իր բարձրութեան վրայ պահելու ստիպողականութեան մտախն . «Անցած կը թուի , ըսած է , այն շրջանը ուր նախ մեծամեծներու և ապա մեծատուներու հմայքովը կը մեծնար

մեր փոքրիկ գաղութին անունը այս երկրին մէջ , ու հասած պէտք է համարիլ այժմ նոր այն շրջանը , ուր մեր հասարակութիւնը պէտք է մեծցնէ այլնս իր զիրքը այս երկրին պետութեան , ազգին , օտարներուն և իր խէկ առջն , պարկեշտ՝ խաղաղ և աշխատասէր ժողովուրդի իր կեանքովը» :

Խօսած է բոլոր գպրոցներուն մէջ , աշակերտական պարտաճանաչութեան և աղզային գաստիարակութիւնն անհրաժեշտ կարեսորութեան վրայ , յուզելով ամէնքը եւ յուզուելով ինքնին : Եւ վերջին խոր յուզմունքի մը մէջ , լուծ է այն ատեն միայն , երբ նոյ . 25ի իրիկնադրէմին իր խնամքին տակ հոյակերտած Գահիրէի Ս . Գր . Լուսաւորիչ եկեղեցոյն իննեակ զանգերը իր հուսոկ միկնումին ժամը հնչեցուցած են , զօղանջի սարսուռը տալով իր և ամէնուն սիրտերուն : Այդ լուսթիւնը շարունակուած է մինչև վերջը , մինչև այն վայրիկեանը , ուր գնացքին պատուհանէն իր աջը վերջին անգամ օրհնութեան ողջոյնը կը բաշխէր կայարանի ընդարձակ մայթին վրայ խըռնուած անհամար բազմութեան , որ եկած էր իր մեծարանքին վերջին համբոյը ընդայէլ իր սիրելի Հոգեւոր Հովիւին :

Տպաւորութիւնը , զոր հրաւիրակները կրած են եղիպտահայ հասարակութեանէն ; եղած է իրենց համար շինիչ և չքեղ բան մը : Նեղոսի ափերուն վրայ անոնք տեսած են ազգ . կազմակերպութեամբ օժտուած և մտաւորական արժէքներու հանգէալ յարգալից և երախտագէտ ժողովուրդ մը , որ կը ձկուի լաւագոյն ապագալի , և որ ապահովարար պիտի չվրիպի իր ուղիղ ընթացքէն , եթէ շարունակէ ապրիլ ու գործել այն խմաստութեամբ որ իր նկարազրին ամէնէն տիրական զիծն է եղած ցարդ :

Ս . Կ . Ն .

## ՄԻԹԱՑ ՄՐԹԱՅԱԿԻ ՃՐԱԿԻՐԻ ՈՒՂԵՐՁԵՑ

(Խօսուած Դանիկի Ս. Դրիգոր Լուսաւորչի  
Եկեղեցւոյն մէջ)

Երջանիկ է Պատգամաւորութիւնս որ  
յանուն Երուսալէմի Սրբոց Յակոբեանց  
Միաբանութեան բարեբախտութիւնը կ'ու-  
նենայ հրաւիրելու և առաջնորդելու Զեր  
Ամենապատուութիւնը յԱթոռ Առաքելա-  
կան Սրբոց Յակոբեանց:

Սրբազն Հայր, Միաբանութիւնս ա-  
ւելի քան տարիուէկս առաջ դառնապէս  
ողբաց իր պատուական հոգեոր պետին Եր-  
ջանկայիշատակ Տ. Տ. Եղիշէ Սրբազն Պա-  
տրիարքին կորուստը: Արդարեւ մեծ կո-  
րուստ զոր ամբողջ Ազգն ալ ողբաց իրա-  
ւամբ: Օրհնեալ ըլլայ իր պահճալի յիշա-  
տակը:

Միաբանութիւնս թէկ խորապէս ընկ-  
նուած այս ծանր հարուածին ներքեւ, զի  
մտքի, սրտի և հոգիի լուսաւոր աստղ մը  
կը նուազէր, սակայն հաւատարիմ իր պար-  
տականութեանց, փութաց ըստ օրինի կա-  
տարել Տեղապահի ընտրութիւնը, ձեռնար-  
կելու համար յաջորդ Աթոռակալի ընտրու-  
թեան:

Միաբանութիւնս, Տեղապահ Դիրաւ-  
չնորհ Տ. Մեսրոպ Սրբազնի ըրջանայեաց  
վարչութեան ներքեւ, երբ ձեռնարկեց ըն-  
տրական գործին, երկու կարեօր պարտա-  
կանութիւններու առջեւ գտնուեցաւ. առա-  
ջին, համաձայն նոր կարգերու գտնել պա-  
տրիարքական ընտրութեան նոր եղանակ մը,  
և երկրորդ, որոշել մեր Պատուական Ազ-  
գին թանկազին համակրութիւնը վայելող  
սրբազն ընտրելին: Այս շատ կարեւոր  
պարտականութիւնները օգնութեամբ Ամե-  
նակալին կատարուեցան:

Միաբանութիւնս, քրիստոնեայ աշ-  
խաբին համար մեծ հշանակութիւն ունե-  
ցող Սուրբ Երկին մէջ, որպէս Հայ Առա-  
քելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ և ա-  
նոր Սրբազն Իրաւանց պահապան, պար-  
տաւոր էր Պատրիարքական ընտրութեան  
օր առաջ կատարուելուն հոգածու ըլլալ,  
որպէսզի թէ Աթոռը երկար ատեն առանց  
Գահակալի չմնայ, որ անշուշտ վեսաւկար  
պիտի ըլլար իր շահերուն, և թէ պատրի-  
արքական ընտրութեան եղանակին և յա-

րակից կանոնական խնդրոց վերջնական  
կարգադրութեան վերաբերեալ բանակցու-  
թիւնները վարելու իրաւասու Պետու ունե-  
նայ: Իսկ Ծնորելիի մասին իր ուշագրու-  
թիւնը կեզրոնացուց Զեր Բարձր Սրբազ-  
նութեան վրայ այն իրական արժանիքնե-  
րուն համար զոր ունիք: Դուք, Սրբազն  
Հայր, Զեր հոգեորականի չքնաղ չնորհնե-  
րովը, սրբազն ներշնչումներով օծուն  
մտքի զարգացումովը և ազգային մաքուր  
զգացումներով տաղորուած վարչական բե-  
զուն գործունէութեամբը, փառաւորած էք  
արդէն Հայ Եկեղեցին ու Հայ Ժողովուրդը:

Միաբանութիւնս նկատի ունեցած է  
նաև Զեր Սրբազնութեան բարոյական ու  
նիւթական այն ծառայութիւնները, զորս  
Երուսալէմի Պատրիարքութեան պատմու-  
թիւնը օրհնութեամբ պիտի յիշատակէ:

Հետեւաբար, Միաբանութիւնս, Զեր  
Սրբազնութեան մաքրակինցազ կեանքը և  
Եկեղեցանուէր յայտնի գործունէութիւննե-  
րը աչքի առջեւ ունենալով, ընտրեց Զեր Ա-  
մենապատուութիւնը Պատրիարք Հայոց Ե-  
րուսալէմի, պատշաճեցնելով ընտրութեան  
նոր եղանակը Միաբանական կանոնագրին  
և Սուրբ Աթոռի նույիրական աւանդու-  
թեանց:

Միաբանութիւնս իր կատարած աշ-  
խատութեանց արդիւնքէն մեծապէս զոհ  
մնաց, որովհետեւ Զեր Ամենապատու-  
թեան ընտրութիւնը ջերմ համականքով  
և յարգանքով ողջունուեցաւ ընդհանուր  
Ազգին կողմանէ, սկսեալ Ամենայն Հայոց  
Ընդհանրական Հայրապետութենէն, միւս  
հոգեօր ու վարչական բոլոր պետերէն մին-  
չե պաշտօնական մարմիններն ու համայն-  
ժողովուրդը: Այսեղ պէտք է յիշատակել  
նաև Պաղեստինի Բարձր Կոմիսէրութեան  
և Երուսալէմի կառավարչութեան կողմէ  
յայտնուած այն զնահատութիւնները ո-  
րոնցով ի վեր կը հանէին ընտրեալիդ ար-  
ժանաւորութիւնը:

Միաբանութիւնս ի բոլոր սրտէ, բայց  
ինչո՞ւ չըսենք բոլոր Ազգը, հրճուեցաւ երբ  
Մեծն Բրիտանիայ Օգոստափառ Թագաւոր-  
կայսեր կողմէ Զեր Ամենապատուութեան  
պատրիարքական պաշտօնին վաւերացումը  
չնորհուեցաւ:

Սրբազն Հայր, կը սիրենք հաւատալ  
թէ յանձին Զեր Ամենապատուութեան կա-

տարուած այս ընտրութիւնը նախախնամական տնօրինութիւն մըն է, զի երջանկացատակ Դուրեսան Արբազանի վախճանումէն յետոյ անոր հետ Զեր ունեցած աշակերտական, մտաւորական և հոգեռորական կապերը հայ մոտքին ու զգացումներուն նըլկատել տուին թէ Հոգելոյս Դուրեսանի մեծ հոգին կ'ապրի Զեր մէջ, ինչպէս իրեւմն Հին Ռւխտի Եղիային հոգին վերապրեցաւ Եղիսէին մէջ. հետեւ արար անոր թափուր թուղած պատրիարքական գահուն ալ իրաւատէր ժառանգը նկատուեցաք: Փա՛ռք Տեսան որ բոլորին բուռն բաղձանքը իր լրումը դասւ:

Արբազան Հայր, չեմ վարանիր յայտարարելու թէ Միաբանութիւնս Զեր պատուական անձին մէջ կը տեսնէ Ս. Լուսաւորչի հաւատաքին անշէջ լոյսը, Ս. Թարգմանչաց ոսկեզէն զրականութեան յարաճուն սէրը, և Խրայէլի ազատարար Մարգարէին արիասիրու և նախանձախնդիր ողին, որոնց մով պիտի կատարէ իրեն համար այնքան նուիրական եղող զործերը: Պատրաստել Հայ Եկեղեցւոյ փառքին և անոր Տնօրինական Սուրբ Տեղեաց մէջ ունեցած պատոր իրաւունքներուն հաւատարիմ և անձնուէր հոգեռորականներ, հասցնել Հայ մըտաւորական անդաստանին բարգաւաճան նուիրուած ժիր և անխոնջ մշակներ, եւ ընդդրկել վարչական ու անտեսական այն անհրաժեշտ ուղղութիւնները որոնցմով հընարաւոր ըլլայ ազատել Ս. Աթոռը պարտքի գերութեան ծանր լուծէն:

Արբազան Հայր, Միաբանութիւնս պարտականութիւն կը նկատէ Զեր Ամենապատուութիւնը հաւատարիացնել թէ Զեր աթոռանուէր ու օգտաշատ զործունէութեանց բոլոր մարգելուն մէջ պիտի բերէ միշտ իր բոլորանուէր զործակցութիւնն ու ծառայութիւնները մինչեւ իր կարողութեան յետին մասնիկը ի սպաս զնելով. և այս ո՛չ միայն ի պարտականութիւնէ զրդեալ, որ

միշտ նուիրական եղած է իրեն համար, այլ մանաւանդ Զեր Սրբազնութեան ճարտար զեկավարութեան շնորհիւ, որ պիտի լծէ բոլոր իր իմաստուն, արդիւնալից ու ազգաշէն գործունէութեանց չըջանակին:

Ահա մէր բոլոր մտածումները, յոյսերն ու փափաքները ջանացինք պարզել հակերճ կերպով և անկեղծօրէն: Արդ, Սրբազան Հայր, նոյնքան և աւելի անկեղծ ու վճիտ զգացումներով տողորուած Միաբանութիւնս ջերմագին խանգամառութեամբ կը շնորհաւորէ Զեր Ամենապատուութեան Սրբոց Յակոբեանց Սուաքելական Սթոռոյ պատրիարքական պաշտօնը, սրտեռանդն մաղթելով արեւատութիւն և ամէն յաջողութիւն:

Ուրեմն, ո՞վ մէր սիրելի Հայրը ու պատուական պետք, հաճեցէք շնորհել Զեր հըրամանը ժամ առաջ մեկնելու գէպի Ս. Աթոռ, ուր ակնդէտ կը սպասէ Միաբանութիւնս իր արժաննատիր Գահակալին, որպէսզի վերցնէք Սուրբ Աթոռի վրայէն սուզի ու քողը և բառնաք մեր սրտերէն տրամութեան թախիծը և հոգանաւորէք Սիօնի որգիներգ ու Զեր չքնազ կեանքովն ու զործունէութեամբ խրախուսէք զմեղ աւելի եւ սանդովլ և նուիրումով ծառայելու համար Սուաքելական Սուրբ Աթոռին, մեր սիրելի Մայրէնի Եկեղեցին և բաղմակարօտ Հայ Ժողովուրդին:

Այս բարեբաստիկ պատեհութեամբ ի բուլոր սրտէ կ'աղօթենք առ Ամենաքարին Աստուած, որպէսզի հաստատուն պահէ Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բազմաչարչար ժողովուրգով, և իր նուիրական Աթոռուներով: Տէրը պահէ պահնէ մեր ազգային բոլոր հաստատութիւնները ու անոնց անձնուրաց վարիչները: Աստուած իր Հզօր Աջին պաշտպանութիւնն ու օգնականութիւնը շնորհէ Զեր Ամենապատուութեան, ի փառս Սուրբ Աթոռոյ և Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյս:

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ՀԱՅԵՑ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՄՐԳԱՋԱՆ ՊԱՏՐԻԱՐքԻ  
ԱՄԵՆ. Տ. ՇՈՐԳՈՍ ԱՐՔԵՊՈ. ԳՈՒՇԱԿԵԱՆԻ  
ԵՐՈՒՍԱՂԵՄ ՄՈՒՏՔԻ ԵՒ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԻՒՆԻ

### ՄՈՒՏՔԻ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ

Նոյեմբեր 26-ին տեղի ունեցաւ Սրբ. Պատրիարքին մուտքն յերուսաղէմ:

Մինչեւ կիւդ գիմաւորութեան գացած էին՝ երուսաղէմէն՝ Միաբանուրեան կողմէ Գեր. Տ. Տ. Մկրտիչ և Մատթէոս Եպոները և Ս. Թարգման Պարզե Վարդապետը, ինչպէս և ներկայացուցիչներ՝ Հ. Բ. Բ. Միուրեան, Երուսաղէմի Հայ Բարեխրական Միուրեան, Հայկական Միուրեան, Զեյրունի Հայենանց. Միուրեան, Երուսաղէմի Հայ Արքիներուն կողմէ: Եսամայի և Ռեմիլի ժողովուրդին կողմէ եկած էին երկու վանքերուն տեսուչները, Հոգ. Տ. Տ. Հաւմազասպ և Ներսէս վարդապետները, բազմաթիւ ազգայիններով երկու քաղաքներէ ալ, հակառակ օդին աննպաստ ըլլալուն:

Կառափառումը կիւդ հասաւ 6. 46-ին: Հայերու բազմութեան հետ հաւաքուած էին կայարանի կամբջակին վրայ բաւական մեծ թուով օտարներ ալ, որոնք խանդապած ձափահարութեամբ ողջունեցին Սրբադանին ժամանումը: Գեղեցիկ ծաղկեփունջեր նույիրուեցան Սրբազնին՝ երուսաղէմի Հայ-Արքիներուն, ինչպէս նաև Եափայէն փոքրիկ աղջնակի մը կողմէն:

Մի ըստ միուջէ բարից գալստեան մազթանքներու մասուցումէն ետքը կայարաւնին մէջ գտնուող ժողովուրդը, ամէնքն անխոտիր, Սրբազնին աջն համբուրեցին, և ուղեկիցներու բազմութեամբ Սրբազնը մտաւ երուսաղէմի կառափառումը:

Պիտօիրի կայարանին մէջ ալ զիմաւորողներու բազմութիւնը աւելցաւ Երուսաղէմէն եկած ազգայիններով:

Երուսաղէմի կայարանն ալ լեցուած էր ազգայիններու և օտարներու բազմու-

թեամբ մը, որ ուրախութեան ծափերով ողջունեց Սրբազնին գալուստը:

Երուսաղէմի կայարանին մէջ Սրբազն Պատրիարքին բարի գալուստ մազթեւու համար եկած էին, բացի բազմաթիւ ազգայիններէ եւ Միաբանուրեան կողմէ: Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Ս. Ապիսկ. է և Գեր. Տ. Վետրոս Ս. Արքեպո. է, որ ներկայացուցիչ էր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, հետեւեալ պաշտօնական անձերը:

### ՃՈՂԵԿՈՐԱԿԱՆ ՇԵՐԱԾԱՑՈՒՅՆԵՐՆԵՐ

Յունաց Պատրիարքարանին կողմէ՝ Գեր. Տ. Վասիլիոս Ս. Արքեպո., Յունաց Վանքին աւագ Թարգմանը, և զիւանապետը:

Լատինաց Պատրիարքարանին կողմէ՝ Երուսաղէմի Լատին Պատրիարքին (որ քաղաքէս բացակայ էր քաղաքէս) Փոխանորդը:

Պապական Նույիրակին կողմէ՝ (որ նոյնպէս բացակայ էր քաղաքէս) Փոխանորդը:

Ֆրանչիսկան Միաբանուրեան կողմէ՝ Թարգմանը և Պրոկուրորը:

Գրաբուն Վանիին կողմէ՝ Եպիսկոպոսը, Գեր. Տ. Բասիլիոս, Վարդապետի մը հետ:

Ասուրոց Վանիին կողմէ՝ (Եպիսկոպոսը, Գեր. Տ. Միխայէլ բացակայ ըլլալով) Ասուրոց Ս. Թարգմանը Ապունա Եազուպ, երկու հետեւորդներով:

Հայութաց Վանիին կողմէ՝ Մեծաւորը, Արքա Միխայէլ, երկու հետեւորդներով:

Անգլիան Եկեղեցին կողմէ՝ (քաղաքէս բացակայ ըլլալով) Տ. Մակ Իննէս Եպիսկոպոսը (Եպիսկոպոսական Փոխանորդը և Արչդիյկըն Կամբրիի:

Ռուսաց Արքայիսկովոպս Գեր. Տ. Անաստասին կողմէ՝ Փոխանորդը:

Հայ Կարոլիներու կողմէ՝ Գեր. Տ.

Յակոբ Վրդ . Կիրակոսեան , Հ . Մանուէլ Վրդ . Թաշճեանի հետ :

Յոյն Կարոլիկներու կողմէ՝ Փոխանորդ Ա . Աքէլ :

Դոմինիկեանց Միաբանութեան կողմէ՝ Հոգ . Հայր Սրէլ , հետեւորդով մը :

Գերման Դորմիխոնի Վանքին՝ Փոխանորդը :

Արաբ Անգլիկաններու կողմէ՝ Պատուելի Մարմուրա :

Հայ Քողօքականներու կողմէ՝ Պատուելի Գ . Գրիգորեան :

Հրեայ Հասարակութեան կողմէ՝ Բարունապետի Փոխանորդը և Դիւանապետը :

**ՊԵՏԱԿԱՆ ԾԻ ՔԱՂԱՔԱՅԵՐՆ**

**ՊԱՇՕՆԵԱՆԵՐ**

Բարձր Կոմիսերութեան կողմէ՝ անձնական քարտուղարը՝ Պր . Լ . Գ . Ա . Կըստ :

Պետական Քարտուղարութեան կողմէ՝ (Chief Secretary) Պր . Հ . Բուհի Պէյ :

Երուսաղէմի Նահանգային Կառավար-

չութեան կողմէ՝ Նահանգային Կառավարիչը Պր . Կամպէլ , Երուսաղէմի Փոխ-կառավարիչը Պր . Գ . Ֆ . Առւլման և Բ . Փոխ-կառավարիչ Նուստահի Պէյ :

Երուսաղէմի Ասիլկանութենեն՝ Աստիկանական հրամանատար Մէջնըր Ուէյնրայթ և երկու սպաներ , Գնդապետ Սիկրիստ և Գնդապետ Ռուզիլ :

#### ՃԻԳԱՑԱՑՆԵՐ

Ամերիկեան Փօխ-Ճիւպատու՝ Պր . Պլաչ-Փորդ :

Հապեական Ճիւպատու՝ Պր . Պաւլոս Մէնամէնոյ :

Հունգարական Ճիւպատու՝ Պր . Էլիաս Ճէլատ :

Լարվիական Ճիւպատու՝ Պր . Մ . Կասրի : Մեխիկայի Ճիւպատու՝ Պր . Ֆերդինանդ Դամիանի :

(Բարի գալուստեան նամակ գրկած էին՝ Ֆրանսական , Գերմանական , Իտալիան և Ռումանական հիւպատոսները :



ՄՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԵՐԱԽՍՎՐԵՄ ՄՈԽՏԻ ԹԱՓՈՐԸ

(Մրբազանին ետեր կ'երեւին՝ Գեր . Տ . Սմբատ եպս . , Մամբէ Վրդ . , Գեր . Տ . Տ . Մկրտիչ եւ Մելքոն եպիսկոպոսներ , Պետրոս Արքեպս . եւ Մատթեոս եպիսկոպոս եւ Յոյն ու Ասորի եկեղեցականներ)

իսկ ներկա Մամինուս էֆ. էլ Տանանի և Քեազին Փաւայ, փոխանակ կայարան գաղուտ՝ յաջորդ օրը բարի գալստեան այցելութիւն տուին ի Պատրիարքարան):

Ներկաները կայարանի մէջ մի առ մի ներկայացուեցան Տեղապահին կողմէ՝ Արքազան Պատրիարքին որ ողջունեց ամէնքը չնորհակալու և սիրալիր զգացումով։ Այս արարողութեան աւարտումէն ետք ճամբայ ելաւ ինքնաշարժերու թափօքը, որ կ'երկարէր կայարանէն մինչև քաղաքին Յոսպակի գուռը։ Յառաջընթաց բաց կառքի մը մէջ էին Գաւազանակիր և Թարգման վարդապետները։ Կը յաջորդէր Արքազան Պատրիարքին կառքը, որուն կը հետեւէին միւսները։

Թափօքը կանգ առաւ Եափայի դրան մօտ։ Գաւթի բերգին հիւսիսային-արևելեան ծայրը մինչև վանքի գուռը՝ լեցուած էր հայերու և օտարներու անօրինակ հոծ բազմութեամբ մը որ փողոցներէն զատ լե-

ցուցած էր նաև տանիքները։ Արք Պատրիարքին կառքէն էջքը ողջունուեցաւ ժողովուրդին երկար և խանդավառ ծափահարութիւններովք։ Ամբողջ Միաբանութիւնը զգեստաւորուած, Արքազան Պատրիարքը առած ծանրազին չուրջառ մը և սարկաւագներ՝ թանկագին զգեստներով թափօք կազմեցին և «Ար զիսրինւրդ Էն զալսեան» չարականով յառաջացան գէպի վանք։

Մինչև Ս. Յակոբայ Տաճարին զուռը ձամբու վրայ գտնուող բոլոր կամարները զարգարուած էին տեղւոյս երիտասարդութեան կողմէ, ծաղկեայ գեղեցիկ զրասանդներով։

Վանքի գոնէն սկսեալ երգուեցաւ Հրաշափառնը, որով Արքազանը մտաւ Մայր Տաճարը, առաջնորդուեցաւ Ս. Գլոխագի մատուռը, ուր ազօթեց և ուխտ ըրաւ մինչ կ'երգուէր «Որ էնն յէռթեան» շարականը։ Ապա «Ուրախ լեր» երգով ուղղուեցաւ փոքր ատեան, զանին մէջ, ուր



ՄԵՐԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՅ ՏԱՃԱՐԻՆ ԳԱԼԻԹԻՒՆ ՄԷԶ

(Երևանի մուտքի օր՝ ի Ս. Գլխագիր իր ուխտն ետք։ Մերազանին ետեւ կ'երեւին  
Գեր. Տ. Տ. Սմբատ, Պետրոս և Մեսրոպ Մերազանները)

աՌւրախ եղէ ես ոյք առէին ի Տան Տեառն երթիցուք մեք, Հասեալ կային ոտք մեր առ զրունա քո Երուսաղէմ . . . » սաղմունին և «Ո մէջ տաճարիս» աղօթքէն ետք ըստ «Պահպանիչ»ը:

Սրբազնը յետոյ գարձաւ ժողովուրդին և քանի մը խօսքերով չնորհակալութիւն յայտնելէ ետք եղած ընդունելութեան համար՝ ըստ թէ աւելի քան տասը տարիներ առաջ իր առաջին այցելութեանը միջոցին եկած էր իր պարզ ուխտաւոր մը: Այս վերջին անգամին կուգար գարձեալ իրբեւ ուխտաւոր, բայց նոր եւ նույիրական պարտականութիւններու յանձնառութեամբը ճնշուած, ի հարկին իր անձը նույիրելու համար ողջակէզ այս հաստատութեան փառքին, եթէ այդպէս կամենար Աստուած:

Մուտքի այս կարճ պաշտամունքէն ետք Միարանութիւնը առաջնորդեց Սրբազնը ի Պատրիարքարան, ուր անգամ մըն ալ չնորհակալութեան խօսքեր ուղղեց Տեղապահ Սրբազնին, Միարանութեան և Հըրաւիրակ Մարմնոյն երեք անգամներուն: Եւ այս կերպով փակուեցաւ առաջին օրը:

## ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ

### ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Դեկտեմբեր 1-ին զշ. օր տեղի ունեցան Գահակալութեան հանդիսութիւնները, որոնք ժամանակին ծանուցուած էին տապարուած ազգերով և մասնաւորներու դըրկուած հրաւիրատոմսերով:

### ՀՐԱՎԱՐԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՈՌԱՎԱՐՉԱՆԱԾՈՒՅՑՆ ՄԷՋ

Հանդիսութեանց առաջինը եղաւ՝ Արքայական Հրովարտակին պաշտանական ընթերցումը և յանձնումը՝ Բարձր Կոմիսերի կողմէ՝ Կառավարչատան մէջ:

Առաւոտեան ժամը 10-ին հետեւալ կերպով կազմուած մարմին մը մասնաւոր ինքնաշարժերով մեկնեցաւ Կառավարչատան Դամասկոսի Դրան մօտ.—

Սրբազն Պատրիարք Հայրը,  
Ս. Աթոռոյս Տնօրէն Ժողովոյն եօթն անդամները (Գեր. Տ. Տ. Մեսրոպ, Մկրտիչ և Մատթէոս եպսք. և Հոգ. Տ. Տ. Վըր-

թանէս, Գէորգ, Վահան և Կիւրեղ վարդապետներ),

Միարանական Ընդհ. ժողովոյ Ատենապետը (Հոգ. Տ. Տիրան Վարդապետ),

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայացուցիչը (Գեր. Տ. Պետրոս Արքեպոս.)

Կ. Պոլսոյ Պատր. Փոխանորդը (Գեր. Տ. Ամբատ Եպուկ.),

Եղիպատոսի Հայութեան ներկայացուցիչը (Հոգ. Տ. Մամբրէ Մ. Վարդապետ)

Մ. Աթոռոյս Աւագ Քարգմանը (Հոգ. Տ. Պարգև Վարդապետ),

Մ. Աթոռոյս Դիւանապետը (Տիրար Կ. Նուրեեան),

Երուսաղէմի Հայոց կողմէ վեց նշանակովի ներկայացուցիչներ (Բժիշկներ Վ. Պալպիեան, Վ. Պասկալ, և Ն. Եազլեան, Տիրար Ղ. Պողոսեան, Խ. Գրագիրեան և Լ. Գէորգեան),

Յոպպէի, Հայֆայի և Ռէմէլէի Հայոց կողմէ ներկայացուցիչներ (Տեարք Խ. Թագէսեան, Ա. Փափաղեան և Ս. Ախնանեան՝ ըստ Կարգի):

Այս մարմինը ընդունուեցաւ Կառավարչատան սրահին մէջ, ուր ներկայ էին Բարձր Կոմիսերին հետ՝ Երուսաղէմի Կառավարիչը, Պետրոս Աւագ Քարտուղարը, Անձնական Քարտուղարը, Բարձր Կոմիսերը մի առ մի ողջունեց ներկայացուցական մարմին անդամները և ապա ըրաւ հետեւալ ուղերձը որ տեղոյն վրայ բերանացի թարգմանուեցաւ հայերէնի:

### ՌԱՐԸՐ ԿԱՄԻՍԵՐԻՆ ՈՒՂԵՐԸՐ

(Խօսուած իր պատրիարքան մէջ Արքայական Հրովարտակին յանձնումին պահուն:)

(Թարգմանուրիւն)

«Եատ ուրախ եմ որ զԶեզ կ'ողջունեմ այսուեղ՝ Զեր ընտրութեան առիթով իրբեւ Հայոց Երուսաղէմի Պատրիարք. ուրախ եմ նաև՝ որ ինձի կը վիճակի Արքայական Հըրովարտակին Ձեզի յանձնումը:»

Կը փափաքիմ չնորհաւորել զԶեզ՝ Երուսաղէմի պատմական գահուն համար Զեր ընտրութեան առիթով: Վստահ եմ որ Երուսաղէմի Պատրիարքի հանգամանքով զուք զԶեզ արժանաւոր յաջորդ մը պիտի ընծայէք յոյժ սիրեցեալ Դուրեեան հանգուցեալ Պատրիարքին:

Կը փափաքիմ նաև չնորհակալութիւնս յայտնել Զեզ՝ Զեր զրկած այն հեռազրին համար, զոր ազնուօքէն ուղղեցիք ինձի՝ երբ եղիպատու էի այս կողմերը գալուս առիթով, և կը փափաքիմ դարձեալ ըսել՝ թէ ո՞րքան ցաւ զգացի զԶեզ անձամբ տեսած չըլլալուս համար։

Մեծին Բրիտանիոյ և Հայ Ազգին միջն բարեկամական յարաբերութիւնները հաստատուած կան ի վաղուց հետէ։ Մասնաւորապէս երախտապիտութեամբ կը յիշուին Հայոց առաքելութեան ջանքերը՝ բարեռքելու համար վիճակը այն բրիտանացի բանտարկեաներուն՝ որոնք թէողորոս թագաւորի ձեռքն ինկած էին, անցեալ դարու կիսուն, Հապէշական պատերազմի ընթացքին։ Այդ ջանքերուն ի պատասխան էր որ Նորին Վեհափառութիւն Վիկուրիա Թագուհին և Ամուսին իշխանը իրենց ստորագրեալ կենդանագիրները նույիրեցին օրուան Հայ Պատրիարքին։ Ուրախ եմ ես ալ, որ այժմ պատեհութիւնը կ'ունենամ պաշտօնական ընծայութէ կատարելու ստորագրեալ այն կենդանագիրներուն՝ զորս նոցին այժմեան Վեհափառութիւնը նույիրած են Զեր Պատրիարքարանին։

Ամբողջ աշխարհի հետ Բրիտանական ազգն ալ մեծապէս վշտակցած է Հայերուն՝ վերջին տարիներու ընթացքին անոնց կրած տառապանքներուն համար։

Կը յիշեմ նաեւ թէ երբ Միջազետք կը գտնուէի՝ ներկայացուեցայ Հայոց Կոստանդնուպոլսոյ Պատրիարքին, որ այն ատեն աքսորական՝ Մուսուլ կը բնակէր։

Անգամ մըն ալ կը փափաքիմ չնորհաւորել զԶեզ՝ Զեր Հայոց երուսաղէմի Պատրիարք ընտրուելուն առիթով։

—————  
Ուղերձէն ետքը՝ կատարուեցաւ ընծայութը Ն. Վ. Թագաւորին և Թագուհին առանձին մեծագիր կենդանագիրներուն, որոնք նոցին Վեհափառութեանց ձեռագիր ստորագրութիւնները կը կրէին, և առնուած էին ոսկեզօծ գեղակերտ չքջանակներու մէջ։ Բարձր կոմիսերն իր ձեռքովը յանձնեց զանոնք Արբազան Պատրիարքին։

Ասկէ յետոյ կարգացուեցաւ Արքայական Հրովարտակը, նախ անգլիերէն լեզուով՝

բարտուղարին կողմէ, եւ ապա հայերէն լեզուով՝ Գեր. Տ. Մեսրոպ Սրբ. ի կողմէ։

Հետեւան է Արքայական հրովարտակին հայերէն թարգմանութիւնը։

#### ԱԱՅՍԵՐԱԿԱՆ ՃՐՈՎԱՐՑԱԿԱՐ

ՃՈՐՃ ԹԱԴԱԼԻՈՒ-ԿԱՅՐ

ՃՈՐՃ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ, ՇԵՆԻՕԲՆ Ասուծոյ, ԹԱՋԱԼԻՈՒ ՄԻՃԱ-ԲՐԵԽԱՆԻՈյ, Իրլանցայի և Անդր-Ծովան Անգլիական Խժանապետութեանց, Պատապան Հաւասոյ, ԿԱՅՄԱՆ Հնդկասանի. ամեն անոնց որ պիտի տեսնեն այս գիրս, ողջոյն։

ՆԿԱՏԵԼՈՎ որ Եռուսաղէմի Հայոց Պատրիարքութեան Արոռը Ամենապատի Տ. Եղիշ Մրգարան Դուռեանի վախճանումնիվ վերջեւ բափուր մնացած ըլլալով Եգիպտոսի Հայ Հասարակութեան Արենպիսկոպոս Գերաշնորհ Shr Թորգոն Գուշակնամ՝ ներկայ 1931 սաւոյ յունիս 15-ի երկուարքին եւ յունիս 16-ի երեսարքին յերուսաղէմ ի նիս գումարուած Հայոց Միաբանութեան Ընդհանուր Ժողովին Խուեակութեամբը անոր տեղը օրինապէս ՊԱՏԻԱՐՔ Ենթուած է, ի գործ դնելու համար այդ պատասխան վաղեմի իրաւունքը եւ պարտականութիւնները։

ՄԵՆՔ, բնդունելով այդ Ենթուածինը, այսու գրութեամբ կը յայտնենի Մեր Թագաւորական նանաչումը եւ հաւանութիւնը ի մստին յիշեալ Գերաշնորհ Տէր ԹՈՐԳՈՒՄ ԳՈՒՇԱԿԱՆ-Ի այս պատասխան կոչուելուն, եւ կ'արտօնենի զինքը կիրարկել այն իրաւունքները եւ իշխանութիւնները, իրաւունութիւնները, առանձնաւորհումները եւ ապահարկութիւնները՝ որոնք օրենքով այս պատասխան կը պատկանին, կամ նին սովորութեամբ եւ կամ գործնականապէս ի գորու են, եւ կը վայելուին յարակցութեամբ այս պատասխան։

ՏՈՒԵԱԼ ՄԵՆՏ ՃԵՅՄՈՒ Մեր Արքունիքին մէջ, ի 22-ն նոյեմբերի 1931 ամի, Մեր Թագաւորութեան 22-րդ սաւին։

Նորին Վեհափառութեան հրամանաւ Ճ. Հ. ԹՈՄՍՈՒ

Ենու ընթերցման հրովարտակին՝ Ալբարագան Պատրիարքը ըրաւ իր ուղերձը՝ հայերէնավ, որ ապա կարգացուեցաւ նաև անզլերէն լեզուով՝ Հոգ. Տ. Կիւրեղ Վրդ. Ճն կողմէ։ Աւղերձին անզլերէն թարգմանութիւնը զրկուած է Տեղական Կառավարութեան կողմէ Լոնտան, ուր պիտի ներկայացուի Վեհափառ Թագաւորին, ինչպէս տեղեկացրած էր երուսաղէմի Կառավարիչը։

Հետևեալն է այդ ուղերձին պատճէնը։

#### ԱՐ. ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ՈՒՂԵՐՁԸ ԱԽ ԲԱՐՁՐ ԼԱՄԲԻՍԻՐ

Զերդ Վահեմուրիւն,

Ամբողջ Հայ Ազգին, իմ Միաբանութեան եւ ինձի համար անխառն բերկրանին եւ միմիրառութեան բանկազին պատճենութիւն մըն է այս պահը, ուր եկած ենք Զեր Վահեմուրին ընդունիլ բարձութեն բաշեացակամ այն ժնորհը, որով նորին Վեհափառութիւնը հանած է վաւերացնել իմ ընտրութիւնս յԱրոն Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան, հաստակելով նոյն ատեն անոր բափանդակ իրաւունքներն ու առանձնահետումները։

Թոյլ տուի ինձ խնդրել Զեր Վահեմուրին հանիլ յաս զամոյից նորին Վեհափառութեան իմ Թագաւորին ներկայացնել Հայ Ազգին եւ Հայոց Եկեղեցիի, Միաբանութեան եւ իմ սրազին Երախազիտուրիւնը։

Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը, ի վայրուց անի իբր պաւազանը Ս. Տեղեաց մէջ Հայոց Եկեղեցին ունեցած իրաւունքներուն, և ամենակարեւոր հաստատութիւններն մին նուիրապետական կազմին Հայուսանեաց Առաքելական Եկեղեցիին, եւ ամենի ալ, Հայոց Ազգն ամբողջ, Երուսաղէմի Հայ Միաբանութիւնը եւ ես կը նրբնուիմ այսօր այն հաղց վասհուրեամբ ք Ս. Տեղեաց մէջ Հայ Ազգին դարաւոր իրաւունք պաւազանութեան գործը Զեր Վահեմուրին օրով եւս պիտի գտն. Երիտանական Կառավարութեան նազօր եւ բարի նովանաւութիւնը։

Ս. Յակոբեանց Մենասանը որու մէջ կը սաղաւորուի առաքելական Արոն մը, վերջիւ առ աւելի կարեւոր հաւանակութիւն մը սացաւ Հայոց ազգային եւ կրօնական խղճանակին առջեւ իբրեւ ազգային եւ կրոնական հաստատութիւններն միակ նողութածը Մեծ Պատրիարքին նետեանելով Հա-

յոց բնաւարենին վրայ խուժած աղեսքներէն, եւ կը մնայ այսօր հաւասէի եւ սիրոյ այն փառուր, որուն կը նայի իր սիեզերական սիրութի մէջ իբրեւ ովլիանին վրայ հաւակոծուած ամբողջ հայուրիներ։

Սիրնի բարձրութեան վրայ հանգչած այն տապանակն է ան, որուն մէջ կը մածնենք քէ պահուած է նահատակուած ազգի մը միմիրառութեան յօսին մուրհակը։

Երշանիկ եմ յայնելով առաջի Զեր Վահեմուրին քէ իմ բարեյիշեատակ նախորդսու ու նոգեւոր հայրս Ամենապատիւ Դոււեան Պատրիարք, որուն պաւազանավարութիւնը զուգագիպեցաւ Երիտանական դրօւին Ս. Երկրի վրայ ծածանումի բարեքասիկ բուականին, մեծ իմաստութիւնը ունեցաւ ըմբռնելու այդ զուգագիպումնեն ակնկալուած բարեւար հընաւորութիւնները, եւ օգտուելով այն առաւելութիւններէն եւ դիւրութիւններէն, զոր նորին Վեհափառութեան արդարադաս եւ յառաջդիմասէր Կառավարութիւնը զիսէ սփուել ամենուելք ուր որ կը սարածէ իր նովանին, կարողացաւ Հաւասէի այս Մրբարանը հանգիսացնել նոյն ատեն զիսուրեան եւ եկեղեցական կրութեան վառարան մը։

Այս պահուս, երբ նորին Վեհափառութեան բարենան վաւերացումովք կը մըսնեմ ինձի վասանուած Պատրիարքական պաւազիս պարտականութեանց նամբուն մէջ, միեւնոյն իտէալն է որ կը լուսաւորէ նաեւ իմ առջեւ բացուազ պապարէզը, իմ ալ իդաւ եւ առաջարութիւնս պիտի ըլլայ նետապընդէլ միեւնոյն նպատակը, այսինքն հաւասէի գօրութեան լծել նոգեւոր դասիարակութեան սուրբ գործը իմ ցեղիս բարոյական օգտին համար։

Զերդ Վահեմուրիւն,

Խորապէս զգածուած ենք դարձեալ Արաքական այն բանկազին ժնորհին համար, որով նոյին Վեհափառութիւնը Թագաւորն ու Թագուհին հանած են պատուել մեր Պատրիարքանի Հաստատութիւնը նուիրելով իրենց կենանազիր զոյտ պատկերները, զարդարուած իրենց մեծարելի սուրագութեամբ։

Անոնի փառաւորագոյն եղջր պիտի գրաւեն Մրբոց Յակոբեանց Վանուց Յիշաւակաց Դահինին մէջ, միտ նորոգելով Երկիւղած սէրը եւ ամենախորին յարգանքը զոր ազգովին տածած ենք միտ Մեծին Երիտանիոյ մեծապանծ Դահուն մասին։

Կը համարձակիմք այս տորին եւս Զեր Վահամուրեան միջոցաւ մեր սրազին երախասագիտուրինը մատուցանել, եւ կ'ալօրեմ ի խորոց սրփի նորին Վեհափառուրիեան Մեծին Բրիտանիոյ Թագաւորին, իր Ծնորհափառ Թագունիիմ, եւ նորին Արքայական Բարձրուրեան Գահաժառանգ Խէխանին, եւ Արքայական համօրեն Գերդաստանին բանկագին կենացն ու արեւատուրեան համար:

Կ'ալօրեմ նաև Բրիտանիական աշխարհածառակալ Կայուրուրեան պետական մարդոց՝ այն իմաստուն անձնաւորուրեանց համար, որոնք անձխսելի փառքն ու պատիւն են իւրեց Ազգին և Հայրենիքին:

Մասնաւրապէս կ'ալօրեմ որ Ամենաբարին Աստուած ընորհն Զեր Վահամուրիեան բարօրուրին երջանիկ կենաց եւ յաջողութիւն Զեր բոլոր ծրագիրներուն եւ ձեռնարկներուն՝ իր պատմական անցեալով այնքան պատկառելի այս երկրին համար:

Թոյլ տուեմ ինձ ի վերջոյ յայտնել իմ եւ Միաբանուրեան երախտագիտուրինը այն համակրանքին համար, զոր վայելած ենք Զեր Վահամուրիեան Կառավարուրիենն, եւ աւրակոյս չունենինք քե պիտի վայելենիք միւս ողումուրեամբն Աստուծոյ:

Այս ուղերձէն ետք Բարձր Կոմիսէրը չնորհակալութեան եւ չնորհաւորութեան խօսքեր ըրաւ կրկին, որուն վրայ՝ Սրբազան Պատրիարքը և իր հետեւորդները թուղուցին Կառավարչատունը 25 վայրկեան տեսած ընդունելութենէն ետք, և դարձան Պատրիարքարան:

### Գ.Ա.ՀԱԿՈ.ԼՈՒԹԻՒՆԸ

#### Ս. ՅԱԿՈԲԵՍ.ՆՑ ՏԱ.ՃԱ.ԲԻՆ ՄԵԶ

Նոյն օրը երեկոյեան ժամը 3-ին արդէն հիւրերը և ժողովուրդը իրենց տեղերը գրաւած էին Տաճարին մէջ: Ամբողջ Միաբանութիւնը և Սրբազան Պատրիարքը զեղեցկորէն զգեստաւորեալ, «Հրաշափառ»ի թափօրը մեկնեցաւ Պատրիարքարանի դրոնէն, եւ ուղղուցաւ գէպի Տաճար՝ Ս. Գլխադբի մատուռը: Հօս ուխտ ըրաւ եւ աղօթեց Սրբազան Պատրիարքը՝ մինչ երգեցիկ խումբը կ'երգէր «Ար էն յէութեան» Որդւոց Որոտման օրհնութիւնը:

Ապա թափօրը յառաջացաւ գէպի զտու, ուր ըսուեցաւ «Ուրախ եղէ ես» սաղմուը, իր յարակից քարոզով և աղօթք.քով:

Հինգ եղիսկապաններ և գաւաղանակիրը Սրբազան Պատրիարքը առաջնորդեցին բեմ, մինչ վարդապետներ և երգեցիկ խումբը կը մնային վարը, ատեսանը: Ամսիջապէս ետք կարգացուեցաւ արքայական հրօվարտուկը՝ (տե՛ս աստ երես 366) նախ անզլերէն եւ ասպա հայերէն լեզուներով:

Հրովարտակի ընթերցումէն ետք Պատր. Տեղապահ Տ. Միսրուպ եպս. Նշանեան կատարեց հետեւեալ ուղերձը առ Սրբազան Պատրիարքն:

#### ՏԵՂ.Ա.ՊԱ.Հ ԱՐՔԱԶԱՆԻՒ ՈՒՂԵՐՁԸ

(Խօսուած Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ)

Ինձ վիճակուած է նուիրական և հաճախ պարտականութիւն մը կատարել այս հանդիսաւոր պահուու, երբ Զեր Ամենապատուութիւնը հանդիերձեալ է բազմէլ Սրբոյն Յակոբայ Տեառնեղքոր առաքելական Աթոռուին վրայ: Այդ նժոռոր տամանընը ամիսներէ ի վեր ծածկուած էր սուզի քողով: Նմանապէս մեր սրտերն ալ լեցուած էին թախիծով և տրտմութեամբ, և կը նմանէինք ծնողազուրկ որդիներու, եւ զերազանց արժանիքներով օժտուած անզուզական Հօր մը և պատկառելի ու պաշտելի Հայրապետի մը զառնապէտ մահը կ'ողբացինք:

Օրհնեալ է Աստուած, որ ողորմեցաւ վերջապէս Միոնի, վերցուց սուզի սեւ շըշարչը առաքելական Սուրբ Աթոռուին վրայէն և փարատեց վիշտն ու թափիծը Միաբանութեանս սիրտերէն, եւ այսօր Միոնի որդիքս բերկրապատար ցնծութեամբ աւետիս կուտանք Քրիստոսի Հարսին. Ուրախ լե՛ր Սուրբ Եկեղեցի, եկած է ահա՛ Քուարժանաւոր Փեսագ՝ պատկելու քեզ փառքով ու արժանապէտ լեցնելու այն մեծ պարապը, որ բացուած էր սրբանուէր ու արդար հոգիի մը առ յաւէտ բաժանումովը մեղմէ:

Ամենապատիւ Սրբազան Հայր, Սուրբ Յակոբեանց Միաբանութիւնը իր կրած այս գառն հարուածը գարմանելու և վիշտը ամոքելու համար՝ ասային օրէն փափաքեցաւ երջանկայիշատակ մեծանուն Պատրիարքին յաջորդը տեսնել յանձին այնպիսի մէկու մը, որ ժառանգած ըլլար Անոր վեհ

հոգին ու մաքուր նկարագիրը, և շատ մը կողմերով ու որոշ աստիճանով կրէր տիպը հանգուցեալ Մեծ Վարդապետին, և պատկառանք ազդէր չուրջը՝ իր հմտութեամբ և իր բարձր կուռումին ու նույիրական պաշտօնին պահանջած այլապան ու անհրաժեշտ կարողութիւններով:

Ունենալու համար երջանկայիշատակ Հանգուցեալին այնպիսի յաջորդ մը՝ ամենուս աչքը և ուշագրութիւնը սենենցան մանկութենէ իր անզուգական Վարդապետին չնորհին և չունչին բովանդակ օծութեամբ մնած ու զարգացած իր հոգեսուն զաւկին վրայ, որ է Զեր Ամենապատուութիւնը, քաջ համոզուած ըլլալով թէ՝ «Որդին հարազատ զնմանութիւն հօրն բերէ» ամէն մասամբ: Եւ այսօր, անհունապէս մը խիթարուած կը զգանք մեզ, պսակուած տեսնելով ամենուս իդձերը՝ յարմարագոյն և արժանաւոր ընտրութեամբ Զեր Ամենապատուութեան, որ կուզայ լցնելու իր հոգմոր Հօր պարապ թողած տեղը և բազմելու իր փեսայէն այրիացած առաքելական Սուրբ Աթոռին վրայ և սփոփելու մեր վըշտահար սիրտերը:

Մենք ամէնքս ոգեսորուած ենք մանաւանդ այն իրողութեամբ՝ թէ Զեր ընտրութիւնը խնդութեամբ և խանդավառութեամբ ողջունուցաւ Ազգին ընդհանրութեան կողմէ, ինչ որ յայտնի ապացոյցն է համազգային անվերապահ այն վատահութեան և յարգանքին, զոր Զեր Ամենապատուութիւնը զիտցած է գրաւել եկեղեցական և վարչական, կրթական ու գրական ասպարէգներումէջ իր երկարամեեայի փորձառութեամբ և զնահատելի ծառայութիւններով:

Այն արժանիքները զորս կը փայլեցնէք Զեր ամենասիրելի և պատուական անձին վրայ՝ գրաւական են թէ այսուհետեւ ալ ի սպաս պիտի զնէք զանոնք յօգուտ Սրբոց Յակոբեանց պանծալի և դարաւոր այս հաստատութեան, ու պիտի նուիրէք Զեր հանճարը, Զեր բովանդակ ոյժն ու կորովը անոր բարեզարդութեան և բարգաւաճումին, անոր բարյական և տնտեսական վիճակի կարգաւորման, ու մանաւանդ հոգածու պիտի ըլլաք անչէջ պահելու և աւելի ևս արձարձելու կրթութեան այն վառարանը, զոր Զեր յիշատակաց արժանի նախորդը իր ձեռաքով վառեց ազգային-կրօնական այս հաս-

տատութեան մէջ ու յաւիտենական անջինց յիշատակ մը թողուց իր ետեւէն:

Հայ ազգը նախնի գարերէն սկսեալ սիրած է միւտ երուսաղէմի առաքելական Աթոռը ու մեր պաշտելի Սուրբ Գլխապիրը, ու նեղ ու տագնապալից օրերուն փութացած է անոր պաշտպանութեան, չզլանալով իր բարյական ու նիւթական օժանդակութիւնը: Հիմա մանաւանդ կը գուրգուրայ Անոր վրայ՝ իրեւ միակը կանգուն մը նացած մեր կրօնական, կրթական և ուրիշ շատ մը ազգային հաստատութիւններէն: Եւ յիրաւի նախախնամութեան մասնաւոր մէկ չնորհն էր որ Հայութեան զլսէն անցած այնքան աղէտներէ ու փորձութիւններէ յետոյ՝ Սուրբ Երկրին մէջ տէր ենք տակաւին երանաշնորհ նախնիքներէ մեզ աւանդուած հոյակապ ու պանծալի հաստատութիւններու, խնկելի յիշատակներու և Սուրբ Տեղեաց նուիրական իրաւունքներու և առանձնաշնորհութիւններու:

Այդ անզին աւանդները, Սրբազն Հայր, կը յանձնուին այսօր Զեր մաքուր եւ անբասիր ձեռքերուն, այն կատարեալ զիտակցութեամբ՝ թէ Երուսաղէմի Սուրբ Աթոռին վրայ փառաւորուած և անմահացած Գրիգոր Պարոնտէրի եւ Գրիգոր Շղթայակիրի նման շինարար և առաքելաշաւիլ հայրապետներու նախանձախնդիր ոգիտվելու հոգածու արիութեամբը պիտի պահէք ու պաշտպանէք զանոնք, և, կրթական ու գրական գործին զուգընթաց, պիտի զարգացնէք ու բարեզարդէք Սուրբ Երկրի ազգային հաստատութիւնները եւ Տնօրինական Սրբազն Տեղեաց դարաւոր եւ նուիրական սեպհականութիւններն ու իրաւունքները: Վասնզի Երուսաղէմի պատրիարքութեան արժէքն ու նշանակութիւնը՝ առաւելազոյն չափով՝ կապուած են Տնօրինական Սրբավայրերուն հետ, և միջազգային այս քաղաքիս մէջ, որ է կեդրոն եւ խանձարուր քրիստոնէութեան, միւս պատրիարքութեանց համահաւասար մեր գրաւած զիրքն ու վայելած իրաւունքներն ու առանձնաշնորհութիւններն են որ բարձր ու պատկառելի կ'ընծայցն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին յաչս ընդհանութիւն:

Այս առթիւ չենք կրնար չնորհակալու զգացմամբ և խորին երախտագիտութեամբ

չլիշել Բրիտանական մեծազօր ու արդարասէր կառավարութեան համակիր վերաբերմունքն ու թանկապին հովանաւորութիւնը, զոր ցոյց տուած է Սուրբ Աթոռի՝ Պաղեստինի հոգատարութիւնը ստանձնած օրէն սկսեալ: Առոր փայլուն մէկ ապացոյցն է ահա՝ որ Զեր Ամենապատուութեան անձին վրայ կատարուած այնքան արժանաւոր լնորդութիւնը Նորին Վեհափառութեան թագաւոր-կայսէր ձՈՐԾ Ե.Ի բարձրագոյն հաճութեան եւ վաւերացման արժանացաւ, և այսօր պատուամէծար արարողութեամբ Զեղ յանձնուեցաւ արքայական հրովարտակը՝ ձեռամբ Նորին Վահեմութեան Պաղեստինի Բարձր Գոմիխէր Սըր Արթըր Կրէնֆիլ Ռուֆըրի, որուն, ինչպէս նաև Պաղեստինի կառավարութեան արժանայարդ պաշտօնէից, այս հանդիսաւոր առիթով քաղցր պարտականութիւն կը համարինք յայտնել մեր ամենախորին չորսհակալութիւնը, եւ սրտարուխ աղօթքներ վերուղել Նորին Վեհափառութեան թագաւոր-կայսէր, Վեհ. Թագուհուոյն, Գահաժառանդիշխանին և արքայական գերգաստոնի բոլոր անդամներուն կենաց և երջանիկ արեւաշտութեան և անգղիական վեհապանծ պետութեան փառքին և մեծութեան համար:

Ամենապատիւ Սրբազն Հայր, Դուք որ  
մեր այս հոգեւոր անդաստանը մշակելու եւ  
ծաղկեցնելու գօրաւոր կամքով եւ բարի  
ցանկութիւններով եկած էք մեզի, եւ հի-  
մակ ուրախութիւնը պիտի ունենանք ող-  
ջունելու Զեզ Սուրբ Յակոբ Տեառնեզրօր  
առաքելական Աթոռուն վրայ, կրնաք վրա-  
տահ ըլլալ թէ պիտի ունենաք Զեր չուրջը  
Միաբանութիւն մը, որ այսօրուընէ կը խոս-  
տանայ փայլեցնել իր վրայ ուխտեալ կրօ-  
նաւորի կարգապահ ու պարկեցա կեանքը,  
Ճուրիլ սիրով Զեր աշխատութեանց և իւ-  
րաքանչիւրը, իր կարողութեան եւ ընդու-  
նակութեան չափով, գօրավիզ ու աջակից  
ըլլալ Զեզ՝ Զեր աթոռաշէն ու ազգօդուտ  
ապագայ բոլոր ձեռնարկներուն մէջ :

Սյս քաղցր յոյսով և իդձերով առլցուն՝  
Զեր Ամենապատուութեան կը յանձնենք Ե-  
րուսաղէմի պատրիարքութեան հովուապե-  
տական գաւազանը, ու կը մաղթենք Զեր-  
մապէս՝ որ ապրիք երկար եւ քաջողջ, եւ  
Զեր ժիր եւ արի ձեռքերուն մէջ Անարանի  
գաւազանին պէս ծլի, ծաղկի ու պտղաբերի

այդ ցուռպը, ու անոր հովանիին տակ Զեր  
հոգեսոր որդիիներն ու Ազգը համօրէն բարե-  
բախտութիւնն ունենան տեսնելու իրակա-  
նանալը Զեր բարի ցանկութիւններուն եւ  
ծրագիրներուն, մինչ որ հասցնէք առա-  
քելական Սուրբ Աթոռը իր պատմական ա-  
նունին արժանի բարձրութեան:

Այժմ կը հրաւիրենք յարգահնօք Զեր Ա-  
մենապատռուութիւնը կատարել ծնրազիր իր  
կանոնական սւխտը սուրբ սեղանիս առջեւ:

Բարձրեալն Աստուած բարիխօսութեամբ  
Սուրբ Ամբողյու պաշտպան զոյլ առաքեալ-  
ներուն՝ Սրբոյն Յակոբայ Գլխագրի և Երու-  
սաղէմի առաջին եպիսկոպոսապետին Ալբ-  
րոյն Յակոբայ Տեառնեղբօր՝ իր նախարար-  
մական աջով և աստուածային օրհնութեամբ  
զօրացնէ և արիացնէ Զեր Ամենապատուու-  
թիւնը, ամէն :

Այս ուղերձը պահ մը ընդհատուեցաւ և  
պատրիարքական ցուպը (ասան) Տեղապահ  
Սրբազնին ձեռամբ պաշտօնապէս յանձ-  
նուեցաւ Սրբազն Պատրիարքին:

Ապա շարունակուեցաւ ուղերձը, որու վախճանին՝ Սրբազն Պատրիարքը հրաւիրուեցաւ կատարել իր կանոնական ուխտը:

Աւագ սեղանին առջև զլսաբաց ծնրազրեց Սրբազն Պատրիարքը, և արտասահման իր ուխտը, որ է հետեւեալը.—

Այսինքն առաջի Սասուծոյ եւ  
Սուրբ Սեղամոյն:

կալ նաւատարիմ նպատակ Բրի-  
սանական նզօր եւ արդար կառավա-  
րութեան .

ոխտեմ լինել հաւատարիմ Ազգին  
և Հայրապետական վերին իշխանու-  
թեան Ամենայն Հայոց եւ

կանոնաց և աւանդուրեանց  
Միաբանուրեան Առաքելական Արք-  
ուոյս Սրբոց Յակոբեանց:

Ուխտէն ետք՝ երբ Սրբազն Պատրիարք ծուռկի էր առակաւցին՝ ներկայ հինգ եպիսկոպոսներ իրենց աջերը Անոր զլիսուն վրայ դրին և աղօթեցին «Պահպանիչ»ով։

Դուքսը սքանչելի օդ կ'ընէր զահակա-

լութեան այս հանդէսին պահուն, զով եւ ջինչ պայծառութեան մը մէջ:

Տաճարին արեւմտեան պատուհաններէն թափանցած լոյսի ճաճանչներ խորհրդաւոր պայծառութեամբ կը շրջանակէին խորանը ամբողջ, ու խաչկալին ոսկեփայլ ճոխութիւնը, զգեստներուն չոզչոզուն պերճանքը, ներկաններուն ակնկառոյց զմայլանքը աւելի կը չեշտէին վայրիկանին վեհութիւնը:

Հոգեոր վերացումի այս պահուն՝ Ալբարագան Պատրիարքը գարձաւ ու խօսեցաւ իր Ռւխսի Քարոզը, այնքան ներշնչուած ու ներշնչող: Ահա՛ ասելի իր խօսքերը:—

#### ՈՒԽՏԻ ՔՅՈՐՈՅՑ

(Խօսուած Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ)

Ես այսօր այս սուրբ Սեղանին առջև արտասաննեցի միայն իմ ուխտը, վասնդի դայն կատարած էի արդէն առաջին այն օրէն, երբ ընտրութեամս լուրը հաղորդուեցաւ ինծի, եւ, յետ իմ խոջնմտանքին հետ խորհրդակցութեան, պարտականութիւն նկատեցի ընդունիլ ինծի առաջարկուած պաշտօնը: Այն վայրիկանէն, իմ խոջնմտանքիս խորանին առջև կատարեցի իմ ուխտը, Առաքեալին հետ բակով սրբանց. ան կապեալ հոգւով երթամ յերուսաղէմօ: Կապանքը, որով այդ վայրիկանէն շղթայուեցաւ հոգիս այս Հաստատութեան խոչալին հետ, իմ ուխտս եղաւ, իմ հոգիիս ամբողջական նուիրումը այս գարաւոր և սուրբ Տան կեանքը ոգեւորազ մէծ ու բարի սկզբունքին: Աւ հիմակ, երբ կը սոսանամ հոգուական այս ցուպը կարծես ձեռքերէն անոնց, որոնք երկար գարեր Աստուծոյ հոգւով առաջնորդեցին այս սրբութիւններուն հովանիին տակ ապրով սիրութուն, սարսուռ մը կը ցնցէ բավանգակ էութիւնս: Ահ, ամէնքը, երջանիկ հոյլը այդ առաքինի Հովիւնիրուն, առաջինէն մինչեւ վերջինը, մինչև իմ ամենաարժան Հայրա և Վարդապետս, որուն սոսուերը կը զգամ թէ առաջնորդած է զիս հոս, թող ամէնքն ալ իրենց անմահութեան կայքէն օրհնեն իմ նախաքայլս, ու ամրապնեն իմ գնացքս գէպի իմ պարտականութեանցս կատարումը:

Բոփ թէ կատարած էի արդէն իմ ուխտը. բայց այսօր, մինչ կ'արտասանէի զայն,

այդ ուխտը, որ զիս հոգւովս ցկեանս պիտի կապէր ինծի յանձնուած ծանրակիր պաշտօնի մը պարտականութեանց քաղցր լուծին, կը զգացի թէ իմ սիրոս կը զրաւութեր մտածումովը այն Ռւխսին, զոր Սիոնի այս բարձունքին վրայ օր մը ըրած էր Տէրը, պահպաննելու համար իր ժողովուրդին կեանքը և ապագան:

«Ուխտն զոր երգուաւ Աստուած հարցն մերոց».— Ս. Գրին մէջ քանիցս կրինուած այս խօսքը պարզօրէն կը նշանակէ թէ Աստուած ինքն իսկ ըրած է ուխտ՝ հսկելու համար ճակատագրին վրայ այն ժողովուրդներուն, որոնք հաւատքի կեանքով կապուած կը մեան իրեն հետ:

Եթէ մեր խիղճը անխար զիտակցութեամբ կրնայ վկայել թէ մենք ազգովին կրցած ենք մեր քրիստոնէական հաւատքը կեանքի փոխարկել աշխարհի դարաւոր եւ ցաւազին այն իրականութեան մէջ որ մեր պատմութիւնը եղաւ, — ու կը կարծեմ թէ ոչ ոք պիտի կարենար ժխտել զայդ — պարտինք ընդունիլ թէ մեզի ևս կը պատկանի այդ պատզամին վճիռը, այսինքն մեր նախահայրերուն ևս խոստացած է Աստուած երգմամբ և ուխտիւ պահել պահպանէլ այս ժողովուրդին կեանքը, որքան որ տաժանելի ըլլան այս երկրի վրայ զայն շրջապատող պայմանները:

Եւ արգարե, առանց այսպիսի աստուածային խոստումի մը ներշնչած արիւթեան, անկարելի պիտի ըլլար որ մեր երջանիկ նախնիք կարենային հանդուրժել անողոք ճակատագրէ մը ամէն օր իրենց վրայ իջած բուռն աստութիւններուն, փորձութեանց և զառնութիւններու առապարներէն կարենալու համար գուրս բերել ազգին կեանքը:

Աստուծոյ ուխտն է, այս՝ փրկել զգմեզ, հաւատանք ասոր. բայց քաջ զիտնանք նոյն ատեն թէ աստուածային այս ուխտն ու փրկութիւնը կ'իրականանան ու կը կատարուին մարգկային միջոցներով, մարդոց կողմէ արժեցուած յանձնառութիւններով, վամսզի մարդն ինքն է Աստուծոյ ծրագիրներուն գործիքը, Անոր յայտնութեան զործագրիչը: Իրենց ուխտերովն է որ մարգիկ միջոցներ կ'ըլլան զործագրելու Աստուծոյ ուխտը:

Ամէն ծառայութիւն՝ որ սրտագին յօ-

ժարութեամբ կը նուիրուի որևէ բարձր ու բարի նպատակի, հաղորդակցութիւն մ'է Աստուծոյ ուխտին հետ, ուխտաւորութիւն աստուծալային, որ, Առաքեալին անսուտ խօսքին համեմատ, մարդը գործակից կ'ընէ զընդ Աստուծոյ»:

Այնքան խորունկ է անձիս տկարութեան մասին իմ համոզումը, որ այսօրուան իմ ուխտի պարտաւորութեան առթիւ ինծի պիտի չներէի բնաւ այսպիսի խորհրդածութիւն մը: Աւ եթէ կը խիզախեմ ատոր, պատճառն այն է միայն որ կը հաւատամ թէ այս նուիրական յարկին մէջ երկար ժամանակներէ ի վեր իրականացած և ապրող գաղափարն ու գործը ոչ այլ ինչ է ինքնին՝ եթէ ոչ մարդոց ընդ Աստուծոյ ուխտակցութեան հրաշագործ գորութիւն մը, որուն աւելի քան տասնեւոթը զարերէ ի վեր եկած են խառնել իրենց ճիգը Հաւատքի, Յոյսի և Միրոյ գաղափարականէն առինքնուած մարդիկ, որպէսզի արգիւնաւորուի ժողովուրդի մը փրկութեան համար ծրագրուած աստուծալային հաճութեան ուխտը:

Թոյլ տուէք ինծի, Միաբանակից եղբարք իմ ի Քրիստոս, ըսել ձեզի այս սուրբ բեմէն, թէ ես եկած եմ այսօր, ձենէ հըրաւիրուած և ազգէն ընդառաջուած, եկած եմ այսօր այդ գարաւոր մեծ ուխտին խառնել իմ անզօր հոգիին մտասենուած իշճն ու յօժարութիւնը, իմ Ուխտը, մի միայն այն վստահութեամբ թէ ինծի հետ ուխտակից ունիմ զձեզ ամէնքդ, և թէ Դուք, քան զիս աւելի վաղագոյն ուխտաւորներ այս նուիրական Տան մէջ, պիտի ուղէք ձեր սիրտերը միացնել իմինին, համակցորդ սիրով և միահամուռ ուխտակցութեամբ կատարելու համար ազգային և հոգեոր ծառայութեան այն պարտականութիւնը, զոր կամովին և զիստակցօրէն ստանձնած ենք իւրաքանչիւրս, և որուն նպատակն է ազգին հոգեոր մշակոյթին և բարոյակցման աշխատանքին տանելու մեր սըրտանուէր մասնակցութիւնը:

Թոյլ ամէնուս խոնմտանքը անդամ մը ևս և միահաղոյն պայծառանայ այսօր այն խորհրդովը թէ առաքելական այս Սուրբ Աթոռը, իրեն ամենէն հնագարեան և կենադանի մէկ հաստատութիւնը Հայաստանեայց Եկեղեցին, որուն կոչումն է եղած ազգին հոգեոր փրկութեան և բարգաւա-

ճումին գերը միայն, այդ նպատակին է որ ծառայած է միշտ իւրովսանն, յարափոխովս պայմաններու յաջորդականութեան մէջէն շարունակ ձգտելով նոյն վախճանին, եւ Հաւատքի բարեպաշտութեան և մտաւոր լուսաւորութեան միջոցներով ծառայելով ազգին վերակենդանացման գործին:

Միացնենք մեր ջանքերը, որպէսզի ժամանակին մէջ ուր կ'ապրինք, մեր միջոցաւ ևս իրազործուի Ուխտն զոր երգուաւ Աստուծած հարցն մերոց», պահելու համար մեր ժողովուրդին կեանքը խաղաղութեան և արդարութեան մէջ:

Ո՞րքան սրտագրաւ է պատկերը, զոր մեր վանական եղբայրութիւնը ներկայացնող անունը, «Ուխտ Միաբանութեան», կամ «Միաբանական Ուխտ», կը ցոլացնէ այս մտօք իր մէջ:

Մեր ուխտը, Աստուծոյ ուխտովը զօրացած, խղճմտօրէն թող զգալ տայ մեզի ժամանակին պահանջը, անձնուրացօրէն ծառայելու համար մեր թշուառ ազգին և մարտիրոսացած Եկեղեցիին օգտին և բարւոյն, իրեն գերազանցապէս սուրբ և արդար դատի մը:

Դիտնանք զնահատել արդարամիտ կառավարութեան մը հովանաւորութեան ներքեա ապրելնուս մեծ պատեհութիւնը, և հայցենք ի Թաղաւորէն թագաւորաց պահապանէն նորին Վեհափառութեան ձորձ Ե.ի., Մէծին Բրիտանիոյ, Իրլանդայի, Ակովստիոյ և բոլոր Եշխանապետութեանց Օգոստական ինքնակալին թանկագին կեանքը, և պարզել Շնորհափայլ Թագուհիին և բովանդակ Արքայական Զարմին երկարութիւն երջանիկ տարիներու:

Խոկ դու, Ժողովուրդ Հայոց, հոգեծնեալ յաւագանէ մօրս լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ, աղօթէ՛ հանապազ որպէսզի Տէրն Տէրանց և Երկնաւոր Քահանայապետն Յիսուս Քրիստոս ի խաղաղութեան պահէ զԱղդն մեր սիրելի, զմացուած ժողովրդեան մերոյ, ի հաստատութեան՝ զեկեղեցին մեր սուրբ, ի պայծառութեան՝ զառաքելական Աթոռ Սրբոյ Ուխտն և զՄիաբանութիւն նորա:

Հաւատարիմ է Աստուծած իր խոստումին մէջ, հաւատարիմ լինինք նաև մենք մեր ուխտերուն մէջ, և մեր կեանքովը փա-

աւարտենք զկամու ամենաբարձրեալին Աստուծոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. Ամէն:

Իր խօսքն աւարտելէ ետք Սրբազան Պատրիարքը իջաւ բնմէն, առաջնորդութեամբ եպիսկոպոսներու, եւ խոնարհութեամբ յարգանք ընծայելէ ետք Տեառնեղբայր Առաքելոյն Ս. Աթոռին՝ Տեղապահ Սրբազանին օգնութեամբ ելաւ և կցցաւ անոր պատուանդանին վրայ, իբրև լուսնեաւ պատկը զահակալութեան արարողութեան(\*):

Այս պահուն երգուեցաւ «Արքիւր կենաց եւ փրկութեան մերոյ Հոգի Հօր եւ Արդուոյ ի յարմատոցն Յեսսեայ բգլաման զաւազանին հասեալ ժամու. չնորհաց արդ պայծառաց զզաւազան իշխանութեան մերոյ հայրապետին, զի օրհնեցուք զքեզ Տէր այժմ եւ յաւիտեան» շարականը, որուն աւարտումէն ետք ամբողջ հոգեւորական դասը, թուով աւելի քան քառասուն, մօտեցան համբուրելու Սրբազան Գահակալին աջը՝ ի չնորհաւորութիւն:

Տաճարին կրօնական հանդէսը վերջացած էր: Սրբազան Պատրիարքը և Միաբանութիւնը՝ սև զգեստներով՝ թափօր կազմած ելան Պատրիարքարանի Գահինը՝ «Օրհնեցէք զՏէր» շարականին երգեցողութեամբ, որ պահ մը ընդմիջուեցաւ և Բրիտանական ազգային երգը եռաձայն երգուեցաւ:

Գահակալութեան այս հանդէսին, եւ ապա Պատրիարքարանի գահինձն մէջ կատարուած ընդունելութեան ներկայ էին, բացի Միաբանութեան բոլոր անդամներէն և Պաղեստինացի բազմաթիւ պատուական ազգայիններէն՝ հետեւեալ պաշտօնական հիւրերը: —

#### ՀՕԴՆԵՐԸ ԱՆԲԱՐԱՎՈՐԱՑՈՒԹՅԱՆ ԵՐ

Յունաց Պատրիարքանին կրողի՝ Պատրիարքական Տեղապահ Գեր. Տ. Կելադինը Ս. Արքեպիսկոպոս, Յաւնաց Վանքին Աւագ Թարգմանը և Դիւանապետը:

(\*) Տարին մէկ անգամ միայն Ս. Աթոռոյ Գահակալը կը բազմի Ս. Աթոռին վրայ (որ մը տավառ կանթեղով մը կը լուսաւորուի)՝ Տեառնեղբայր տօնին օրը:

Յրանչիսկիւան Միաբանութեան կողմէ՝ Թարգմանը և Պրոկուրորը:

Կայսոց Վանքին կողմէ՝ Եպիսկոպոսը, Գեր. Տ. Բասիլիոս, հետեւորդի մը հետ:

Ասուցոց Վանքին կողմէ՝ (Եպիսկոպոսը, Գեր. Տ. Միխայէլ բացակայ ըլլալով)՝ Ասուցոց Աւագ Թարգմանը Ապունա Եպուապ երկու հետեւորդներու հետ:

Հաղիւաց Վանքին կողմէ՝ Մեծաւորը Արքա Միխայէլ երկու հետեւորդներու հետ:

Անգլիկան Եկեղեցին կողմէ՝ (Եպիսկոպոսը՝ Գեր. Տ. Մակ Խնձէս բացակայ էր քաղաքէս), Եպիսկոպոսին վոխանորդը՝ Արքիլիպոն Կամբի, հետեւորդի մը հետ:

Ռուս Արքողիկաներու կողմէ՝ Գեր. Տ. Անաստաս Արքեպիսկոպ. հետեւորդի մը հետ:

Հայ Կարոլիկաներու կողմէ՝ Գեր. Հ. Յակոբ Վ. Կիրակոսեան, Հ. Մանուէլ Վ. Թաշճեանի հետ:

Յոյն Կարոլիկաներու կողմէ՝ Փոխանորդ Արքա Ա. Աքէլ:

Արար Անգլիկաններու կողմէ՝ Պատուելի Մարմուրա:

#### ԱՅԼԱԿՐՈՆ ՆԵՐԿԱՅԵԱՅՈՒԹՅԱՆ ԵՐ

Հեեայ հասարակութեան կողմէ՝ Մեծ Քարունապետը անձամբ:

Մեծ Մուժքին (Հաճ Էմին Հուսէյնի) կողմէ՝ Փոխանորդը:

#### ՊԵՏԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԵԱՆՆ

Պետական Քարտուլար (Chief Secretary) Պր. Մ. Ա. Եռնիկ և իր Տիկինը:

Պետական Գանձապահ (Treasurer) Ալլ Ս. Ա. Դէյվիս:

Կառավարական Խաւագէտը (Attorney) Պր. Ա. Հ. Դէյվոն:

Դերագոյն Խաւական Ասեանի Նախագահը՝ Դատաւոր Պր. Օ. Ս. Կ. Կորրի և իր Տիկինը:

Երուսաղէմի Կառավարիչը՝ Պր. Ճ. է. Յ. Կամպէլ և իր Տիկինը:

Հոլային Կարգադրութեանց Յանձնամոլովի Նախագահը՝ Պր. Ա. Ա. Արքամանն եւ իր Տիկինը:

Պալեստինի Աստիկանութեան Հրամանատարը՝ Պր. Ճ. ի. Սպայսեր և իր Տիկինը:

Առողջապահական Վարչութեան Պետը՝ Գնդապետ Ճ. ի. Հերոն և իր Տիկինը:

Կորական Վարչուրեան պետք՝ Պր. Հ.  
և Բովման և իր Տիկինը:

Պալեսթինի Թղթատարական Վարչուրեան Պետք՝ Գնդապետ Ի. Հուգոսն և իր Տիկինը:

Նախանձային Ասեանին Նախագահը՝  
Դատավոր Ռ. Մ. Դէ Ֆրէյտաս և իր Տիկինը:

Հոգային Դատավորական Պետք՝ Պր. Ռ.  
Ս. Սառուր և իր Տիկինը:

Ներգաղի Վարչուրեան Պետք՝ Պր. Ա.  
Մ. Հիմարոն և իր Տիկինը:

Կառավարական Ընդհ. Հաւուեֆֆիշ՝  
Պր. Հ. Ա. Բրէյն և իր Տիկինը:  
Հնագիտական Վարչուրեան Պետք՝ Պր.  
Է. Տիկինը:

Օգնական Պետական Քարտուղարի՝ Պր.  
Ա. Մուզի և իր Տիկինը:

Օգնական Պետական Գանձապահի՝ Պր.  
Կ. Ի. Հարզի և իր Տիկինը:  
Կառավարական Փաստաբան՝ Մուսա  
էֆ. Ալամիր:

Թղթատարական Վարչուրեան Պետքին  
Փոխանորդը՝ Պր. Ի. Ֆոստեր և իր Տիկինը:

Նախակառան զիլաւոր նարտարակե՝  
Գնդապետ Ա. Ա. Էկանս:

Նավալուսի Նախանձային Ասեանին Նա-  
խագահը՝ Պր. Ա. Հ. Ռեզը և իր Տիկինը:

Յոպպէի Նախանձային Ասեանին Նա-  
խագահը՝ Պր. Ռ. Կ. Կոպլանս:

Պալեսթինի Բարգաւանման Յանձնաժո-  
ղովին նախագահը՝ Պր. Ֆրէնչ:

Պալեսթինի Բարգաւանման Յայուց Հրա-  
մանատար՝ Գնդապետ Մոնդոմիրի:

Երուսաղէմի Քաղաքապետ՝ Բաղրամ Պէջ  
Նէշաշիպի:

#### ՀԻԿՈՑՈՑՆԵՐ

Ֆրանսական Փոխ-Հիւպատոսը:  
Գերմանական Հիւպատոսը Պր. Նորդ  
և իր Տիկինը:

Իտալական Հիւպատոս Պր. Լուինձի  
Կապրիէլի և իր Իտալակապետը:

Ամերիկան Փոխ-Հիւպատոսը Պր. Պը-  
լաչ Փորդ:

Յունական Հիւպատոսը Պր. Մ. Պէնէ-  
թաթոս և իր Տիկինը:

Աւստրիական Հիւպատոսը Դոկտ. Հասզ:

Զեխօ-Ալովակ Հիւպատոսը Դոկտ. Վ. լա-  
դիմիր Ֆրիկ և իր Տիկինը:

Եգիպտական Հիւպատոսին փոխանորդը:  
Հապէտական Հիւպատոսը Պր. Պաւլոս  
Մէնամէնո:

Հունգարական Հիւպատոսը Պր. Էլիաս  
ծէլտու:


Լարվիական Հիւպատոսը Պր. Մ. Կառ-  
ովի:

Մեկսիկան Հիւպատոսը Պր. Ֆերդի-  
նանդ Գամբանի:

Բոլինիական Հիւպատոսը Պր. Արի-  
գեվսկի:

Թրքական Հիւպատոսը Բուշէն Պէյ:

Ռումանիական և Գանիմարքական Հիւ-  
պատոսները Ներսողութիւն խնդրելով նա-  
մակաւ չնորհաւորած էլին՝ ստիպողական  
բացակայութեան պատճառաւ:



ՀՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՆԴԻՍ  
ՊԱՏՐԻԱՐքԱՐԱՐԱՆԻ ԴԱՀԱՆԻՑԻ ՄԷՋ

Պատրիարքարանի Դահլիճին մէջ ըն-  
դունուեցան բոլոր հիւրերը և մեծարուե-  
ցան։ Պատշաճ պատուափրութենէ վերջ  
ներկայք մեկնեցան չնորհաւորական բարե-  
մադթանքներ կրկնելով։

Օտար հիւրերու մեկնումէն ետք  
սկսաւ ազգային հանդէսը, որուն առաջին  
նիւթը եղաւ Արքազան Պատրիարքին ձօն-  
եալ երգը, զոր եռաձայն երգեցին ժառա-  
սանները։

Խոսեցաւ Դեր. Տ. Մկրտիչ նպիսկոպոս  
Ալաւնունի Միաբանուրեան կողմէ։

Մկրտիչ Արքազան յայտնեց Միաբանու-  
թեան սրտազին ուրախութիւնը, որուն լիա-  
պէս կը մատնակցէր նաև ի սփիւռս աշխարհի  
ցրուած հայ ժողովուրդը։ Ծանրացաւ Առա-  
քելական Աթոռին պատմական նշանակու-  
թեան վրայ, և ըստ թէ հին գարերուն մէծ  
և անձնուեէր Առաքեալին Աթոռը կը մնար Սի-  
սինի Ս. Եկեղեցւոյն մէջ և կը ցուցուէր բա-  
րեպաշտներուն իրեւ սրբութեան, մեծու-  
թեան և անձնուեէր Սիսին Աթոռի գալան  
մը։ Նորին Ամենապատութիւնը իր հա-  
ւատարմական ու կանոնական ուխտով շա-  
ռուած էր այլ այս այս Ս. Աթոռը փառաւու-  
րող անձնազոհ հայրապետներու կարգին։  
Զէր ուղեր Նորին Ամենապատութեան ար-  
ժանիքները և գնահատելի ծառայութիւն-  
ները մանրամասն յիշել։ Իր ստացած լուրջ

կրօնական դաստիարակութեամբ և աստուածատութեամբ չեւ աստուածատութեամբ չեւ զնորհներով վայլեցուցած էր ան մեր կրօնական գրականութիւնը, և հայ էկուն՝ ընաժիր գրիչով և գրական աշխատանքներով։

Նորին Սրբազնութեան կեանքին մէջ կը նշմարէր լուսաւոր զիծեր. անկեզծ ու անձնութէր ուր հանդէպ Ազգին և Ս. Եկեղեցւոյն՝ մին կը կազմէր այդ զիծերէն։ Նորին Սրբազնութիւնը Արմաշի Դպրեվանքին մէջ ունեցած էր արդիւնաւոր գործունէութիւն մը, ուր պատրաստած էր կարող և ուսեալ եկեղեցականներ, որոնք մեր եկեղեցականութեան զարդը պիտի ըլլային եթէ թշնամիին անողորմ հալածանքներէն ազատէին։ Ճգնաժամային թուականի մը՝ յաջոզութեամբ վարած էր Սեբաստիոյ կարեսոր թեմին առաջնորդութիւնը, գրաւելով ամբողջ ժողովուրդին համակրանքը։ Յետոյ Եպիփատոսի թեմին առաջնորդութիւնը ստանձնած էր, և տասնեւութ տարիներու երկար չըջանը ապացոյց մը եղած էր թէ Նորին Սրբազնութիւնը իր խոհականութեամբ և համբերատար ողիսվը զիտցած էր հոյակապ զեր մը կատարել այդ գժուարին միջավայրին մէջ, մղում տալով վարժարաններու չինութեան և զարգացման։ Կոչուած էր եւրոպայի Կաթող. Պատուիրակութեան բարձր պաշտօնին, և Քիչ ժամանակի մէջ արզի պայմաններու և միջավայրի համաձայն մշակուած ծրագրով ջանացած էր կազմակերպել Եւրոպայի թեմը, որ իր աւարտին հասած պիտի ըլլար՝ եթէ Վեհափառը վախճանած չըլլար։ Այդ բոլոր պաշտօններուն մէջ Ն. Սրբազնութիւնը իր չնորհներն ու կարողութիւնները ի սպաս գրած էր «Գործը հօտին» որ էր Հայոց Ժողովուրդը, Հյո. Եկեղեցին։

Նորին Սրբազնութեան կեանքին զիծերէն միւսն էր ողբացեալ Դուրեհան Սրբազնի հետևողութիւնը, և անորմէ ստացած ներշնչական ոգին։ Անոր (Դուրեհան Սրբազնի) հոգիէն ու խօսքէն շատ բան շտեմարանած էր։ Այդ պատճառաւ Միաբանութիւնը վստահ էր թէ Նորին Ամենապատութիւնը պիտի շարունակէր անոր հիմնադրած կրթական լուսաւոր գործը, այս հաստատութեան և Եկեղեցին համար առաջնորդով մարգեր պատրաստելով։

Երբ Ն. Ամենապատութիւնը հանդիպաւութեամբ մուտք կը գործէր իր պաշ-

տօնին մէջ, այս հաստատութեան համար նոր թուական մը կը բացուէր։

Բայց հոն պէտք կը զգար յիշել թէ Ս. Աթոռոյ Գահակալներուն համար ամէնէն նուիրական գործն էր Ս. Տեղեաց պահպատնութեան հոգը, որուն համար զարբեր զործութիւնը կը արդիւնաւոր զործունէութիւնը էր Պահակալները իր Պահակալները եղած էին պահապաններ Ս. Գերեզմանին։ Անոնք կը ստորագրէին «Պահապան Ս. Գերեզմանի», որուն պատկերը գրոշմուած է անսոնց կնիքներուն վրայ։

Միաբանութիւնը այլևս ուրախ էր որ իր պետն ունեցած էր, և այս հանգիստուոր առիթով կը խոստանար անսայթաք քալել իր պարտականութեան ճամբուն վրայ, Նորին Ամենապատութեան ներկայացնելով իր սիրոյն և հնապանգութեան առհաւատչեայն։

Մկրտիչ Սրբազնի վերջացուց իր խօսքերը ջերմ մազթան քնիերով և չնորհաւորութիւններով՝ և գոչեց։

Կեցցէ՛ Նորընտիր Սրբազն Պատրիարք Տ. Թորգոմ Ս. Արքեպիսկոպոս Պուշակեան։

Ապա՝ երգ, «Զայն տուր ով քնար», Ժառ. սաներու կողմէ։

Խոսեցաւ Գեր. Տ. Պետրոս Արքեպիսկոպոս Սարանեան, ի զիմաց Կիլիկիոյ Վեհափառ Կարողիկլոսներուն։

Պետրոս Սրբազն ըստւ թէ Նորին Ամենապատութիւնը այժմ Պատրիարքն էր Երուսաղէմի և վերատեսուչը Ս. Տեղեաց, աւանդապահը կանոնաց, իրաւանց և աւանդութեանց։ Ն. Ամեն. ներկայացուցիչն էր հայ քրիստոնեայ ժողովուրդին որ ի սփիւսաւ աշխարհի, քանի որ անոր կը պատկանէին Սուրբ Տեղերը եւ այդ իսկ պատճառաւ Նորին Բ. Սրբազնութեան ընտրութիւնը ամէն կողմէ ուրախութեամբ ողջունուած էր։ Անտարբեր չէին մնացած նաեւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան նորակազմ թեմերն որ ի Սուրբա, մանաւանդ քանի որ Ս. Աթոռը տակաւին վերջերս մի քանի թեմեր թողուցած էր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։ Այդ թեմերը չէին մոռցած եւ պէտք չէր որ մոռնային Երուսաղէմի

Ա. Աթոռին նիւթական եւ բարոյական այն աջակցութիւնը՝ զոր տարիներէ ի վեր կ'ընդունէին իրենց եկեղեցական և կրթական զարգացման համար։ Պետրոս Սրբազն ինքզինք բարեբախտ կը համարէր որ այդ յիշատակելի օրուան մէջ առիթը կ'ունենար չնորհաւորելու նորին Սրբազնութեան գահակալութիւնը։ Այդ չնորհաւորութիւնը կ'ընէր՝ նախ յանուն ծերունազարդ Հայրապետին, տարագիր կաթողիկոսին Մեծի Տանն կիլիկիոյ Սահակայ Երկրորդի, և ապա նորին Ս. Օծութիւն Ալբոնակից կաթողիկոսին Բարգէնի Առաջնոյ։ Զոյդ վեհափառները արդէն պատեհութիւնն ունեցած էին յայտնելու թէ ինչէ՞ր կը առասուէին նորին Ամենապատութենէն՝ յօդուտ Հյց. Եկեղեցոյ, յօդուտ այս բազմադարեան հաստատութեան և անոր զոհարերող Միաբանութեան։

Ինքն ալ (Պետրոս Սրբազն) երրեմի միաբան Ս. Աթոռոյս՝ երկար տարիներ ապրած էր այս հաստատութեան մէջ, վայելած անոր բազմազան չնորհքներն, ջանացած՝ իր կարողութեան սահմանին մէջ ծառայել անոր, անոր ցաւերուն ցաւակից և ուրախութեան ուրախակից եղած էր. ուստի կուգար իր ալ չնորհաւորութիւնները միացնել նոցին Ս. Օծութեանց չնորհաւորութեանց՝ և կը մաղթէր որ Ս. Յակոբեանց Միաբանութիւնը, որ ընտրեց նորին Ամենապատութիւնը, Աղզը, որ ընդ առաջ զնաց այդ ընտրութեան, ազգային հոգեւոր մարմիններն, որ անվերապահ ուրախութեամբ ողջունեցին Ն. Ամենապատութեան ընտրութիւնը իրեն Պատրիարք Ս. Երուսաղէմի, իրենց ակնկալութիւններուն և յոյսերուն պատկումը գտնէին յանձին Ն. Բարձր Սրբազնութեան։

Յետոյ ի դիմաց Եպիպահայութեան խօսեցաւ Հոգ. Տ. Մամբէկ Մ. Վարդապետ Սիրունեան։

Թոյլտուութիւն խնդրելէ ետք որ այդ հանդիսաւոր պահուն յանուն Եղիպատահայութեան նորին Ամենապատութեան ներկայացնէր երախտախառն զգացմամբ օծուն իր չնորհաւորութիւնները, ըստ թէ ինչ սրտի տրոփումով հետեած էր քիչ առաջ ուխտի արտասանութեան։ Այդ ուխտը ապ-

րուած իրականութիւն մըն էր՝ վասնզի կ'ունեար ն. Ամենապատութեան հոգիին աղքերէն։ Յիշեց անոր նախորդ ուխտերը, և ճշմարտապէս հաւատարիմ ուխտաւոր մընեղած ըլլալը։

Թուեց նորին Բ. Սրբազնութեան նախորդ գործունէութեան գաշտերը Արմաշ, Սերաստիա, Եղիպատոս, Հնդկաստան, Եւրոպա, և յարեց թէ ինչ խորունկ զիտակցութեամբ զինուած գործունէութիւն մ'ունեցած էր ան։ Ակնարկեց Սրբազն Պատրիարքին նկարագրին բարեմասնութեանց, և անոր տիպար և ազնուական կեանքին օրինակելի կէտերուն։ Նկատեց թէ Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը ազգին զգացմանց թարգման հանդիսանալով՝ փառաւորեց նորին Բ. Սրբազնութիւնը՝ բազմեցնելով զայն իրուսագէմի Առաքելական Պատրիարքութեան Գահուն վրայ։

Սխալ էր ըսել թէ Սրբազնը տարիներու յոդնութենէն եւ տառապանքներէն ետք հանգիստ գտնելու կուգար Ս. Յակոբեանց վանուց խնկարոյը կամարներուն ներքեւ։ Ինք (խօսողը) կը հաւատար թէ իսփիւոս աշխարհի ցրուած հայութիւնը առարկայ պիտի ըլլար Սրբազնին հոգածութեան, և ան պիտի չարունակէր Հոգելոյս Դուրեան Սրբազնի լուսաւոր ճամբան, իրեն զօրավիր ունենալով Ս. Յակոբեանց Միաբանութեան մէջ զտնուող պատրաստուած երիտասարդ ուժերը և փորձառու գէմքերը։ Կրնար համարձակօրէն յայտարարել թէ Հյց. Եկեղեցին Ս. Յակոբեանց գարաւոր և փառաւոր այս պատկանելի հաստատութիւնը կը պարտէր զահարերութեան և նուիրումի զգացումով և հոգիով առաքինացած Միաբանական այս Ս. Ուխտին, և Աղզն համօրէն երախտագիտական զգացմամբ պիտի կրնար պատասխանել պատ. Միաբանութեան այս փառաւոր և պատուարեր կեցուածքին։

Եկեղեց այսօրուան պէտքը, Հյց. Եկեղեցոյ կրած աղէտքներէն ետք, իրենց պապերուն հաւատաքովը զօրացած սուրբ, բարի և անձնուէր հոգեորականներու։ Բաւթէ Սրբազնը անցեալին մէջ տիպար հովիներ ընծայած էր ազգին, որոնց մեծագոյն մասը այսօր նահատակութեան լուսապակն ունէին իրենց ճակտին և կը խնդակցէին հանդիսականներուն՝ իրենց Վարպետին

փառաւորման առիթով : Ինք (Հոգ. Մամբրէ Վ.րդ.) կը հաւատար թէ Սրբազանը պիտի պատրաստէր վաղուան համար երիտասարդ սերունդ մը, իր օրինակելի կեանքին կենդանի տիպարին համաձայն :

Վերջացուց իր խօսքը՝ կրկին չնորհաւորութիւններով և մաղթանքներով՝ նորին Ամենապատութեան, Միաբանութեան և Հյու Եկեղեցին և Ազգին համար :

Յաջորդեց երգ մը Ժառ . սաներու կողմէ, ՔԲոյր մը ցնողու :

Ապա յանուն Վանուց Ընծայարանին եւ Վարժարանին ուղերձ մ'ըրաւ ԲԵՇ . Սարգիս ՄԵԼ . Աւետիսիսան :

Շնորհաւորութիւններէ ետք՝ ակնարկեց Աստուծոյ ողորմութեան, որով անձնագիր քաջ հոգիւ մը կը բազմէր Երուսաղէմի Առաք . Ս. Աթոռին վրայ, որուն ի տես կը ցնծար Դուրեան Սրբազանի հոգին : Նորին Ամենապատութիւնը կը գրաւէր լաւագոյն տեղը մանաւանդ իրենց սրտերուն մէջ : Յայտնեց իրենց հաւատաքը՝ թէ Երուսաղէմը հոգեորականութեան մեծ վառարան մը պիտի ըլլար, ուր ամէնքը պիտի նուրիուէին նոյն սուրբ նպատակին : Արիւնը սուրբ և քաջ հոգիւններու, որոնք մարտիրոսացած էին, կը կենդանացնէին աճող սեբմերն այսօրուան : Երբ պերճ հոգիի մը ողջակիղումը կար, անոր ճենճերումներէն պիտի յառնէր օրհնութիւն մը, որ պիտի ըլլար Սաղիմական նոր հոգեորականութիւնը, տանելու համար իր ծառայութիւնները ամէն ուր որ հայը կը չնչէր : Շնորհաւորութիւններ կրկին՝ և մաղթանքներ Սրբազանի ջանքերուն արդիւնաւորման համար ի փառս Աստուծոյ և Հյու . Եկեղեցին և Ս. Աթոռին :

Ասոր յաջորդեց Տիար Գրիգոր Մխալեան, որ խօսեցաւ յանուն Հայ ծողովուրդին Ընդհանրապէս : —

Հսաւ թէ չունէր քուէն հայ ժողովուրդին՝ փոխանորդաբար կենալու համար հոն . բայց պիտի բերէր արձագանգը այն համատարած և ինքնաբուխ խանդագառութեան՝ որով աշխարհի բոլոր ծագերուն վրայ ընդունուեցաւ Ն. Ամենապատութեան Պատրիարքական ընտրութիւնը :

Պատուարժան միաբանութիւնը բերած

էր Ն. Ամենապատութիւնը այս գահուն վրայ . ասիկա ամանց կողմէն տեսակ մը զըրկանք նկատուած էր ժողովրդային իրաւանց հանդէպ . բայց Միաբանութիւնը գիտցած էր լսել ժողովրդային ձայնը, որ անոր մեծութիւնը և պատիւը պիտի մեար յաւէտ :

Ամեն. Սրբ . Հայրը արժանի կացուցած էր իր անձը այս մեծ պատւոյն : Յիշեց՝ թէ ինքը (ՏիարՄխալեան) մէկն էր որ ամէնէն աւելի կը ճանչնար Ն. Սրբազնութեան կեանքի վերելքը մանուկ հասակէն մինչեւ հիմա : Ն. Ամենապատութիւնը հաւատաւոր, բարի և կրթանէր տան մը զաւակն էր . ապա՝ բախտը ունեցած էր մեծնալու երկու անզուգական մեծ անձերու չունչին տակ : Կը մտածէր թէ այդ երկու անձերը իրենց բազուկները երկարած՝ նորերու կը սպասէին, պղտիկ ազգին մեծութեան աշխատանքը շարունակուած տեսնելու փափաքով :

Նորին Ամենապատութիւնը պատրաստութեան եւ փորձուած գործունէութեան կրկնակ իրաւունքներով կուգար գըրաւել այս բարձր Աթոռը, ուր անուշ խունկի մը պէս պիտի այրէր ու սպասէր՝ օծումը և անուշանոտութիւնը շինելու համար այս գարաւոր հաստատութեան :

Ն. Ամենապատութիւնը Ս. Յակոբայ Մայր Տաճարին մէջ կատարած էր հանդիսաւոր ուխտը, իբր մեծագոյն ուխտաւոր մը այս Սրբավայրին : Հայ ժողովուրդը ամէն տարի իբր ուխտաւոր իր խունկը, մոմը, նուէրը և աղօթքը կը բերէր . և երբ կը ճեռանար անկէ՝ կը տանէր իրեն հետ սա՝ ապահովութիւնը՝ թէ իբր ներկայացուցիչ կը թողուր Ամեն . Սրբազնը, մեծագոյն և մեար ուխտաւորը, որուն զօրաւոր թեներուն տակ զարաւոր այս հաստատութեան ապահովութեան գիտակցութիւնը կը պահէր իր մէջ, և անոր մեծութեան և զարգացումին յոյսն ու սփոփանքը :

Ժողովուրդը գիտէր որ զիւրատար աշխատանքի մը յանձնառութիւնը չէր որ կը ծանրանար Ն. Սրբազնութեան փորձ ուսերուն վրայ . բայց զժուարին ճիգերով էր որ փառքերը և մեծութիւնները կը շնուէին մարդոց մէջ :

Ապա յանուն ժողովրդեան շնորհաւորական խօսքեր ըրաւ, եւ մաղթանքներ՝ «Կայրենի այս Ժառանգութեան բարիին, գեղեցկութեան և սրբութեան համար» :

Յետոյ Ս. Թարգմանչաց Վարժարանի աշակերտուհիները երգեցին երգ մը, «Լիլուսին»:

Թարգմանչաց Վարժարանի փոքրիկներին մին (Օր Վ. Զաքմաքճեան) սիրուն արտասանութեամբ մը մատսյց գեղեցիկ ձաղկիկունչ մը:

Վերջին երգը եղաւ «Տէր Կեցան», մեր բուն ազգային և մեծ մազթերգը:

Եւ խօսեցաւ, հուսկ ապա, Մրգական Պատրիարք Հայրը:

Հսաւ թէ իր կեանքին ամէնէն յիշատակելի վարդկեաններն էր որ կ'ապրէր այդ պահուն: Դրուատիքներու և պարտաւորութեանց ահարկու հեղեղներ իր վրայ տեղացած էին, և զինք մատսնած էին ահազին շփոթութեան մը: Բարեբախտարաբ սուվորութիւն ըրած էր սակայն ինք ո՛չ չափազանց գովեստներէ տարուիլ, և ոչ ալ պարաւաներէ ազդուիլ: Իրեն ուղղութիւն ըրած էր գրաւուիլ զինք առաջնորդող գաղափարականով:

Սսոյ, սակայն, չէր ուզեր նուազեցընել եղած խօսքերուն արժէքը: Անոնց համար իր չնորհակալութիւնները կը յայտնէր բոլոր այն անձերուն՝ որոնք այդ առթիւրարի խօսքեր ուղղած էին իրեն: Մասնաւորապէս չնորհակալութիւն կը յայտնէր իր մանկութեան ուսուցչին, փոխանորդ Գեր. Տ. Մկրտիչ Սրբազնին, Միարանութեան կողմէ անոր ըրած խօսքերուն համար: Շընորհակալութիւն կը յայտնէր՝ կիլիկիոյ Վեհ. Կաթողիկոսներուն անունավ խօսող Տ. Պետրոս Սրբազնին, ինչպէս նաև Եղիպատահացութիւնը ներկայացնող Տ. Մամբրէ Հայր սուրբին, և իր մանկութեան այն միւս ուսուչցին, Պր. Փ. Միաւեանին, ինչպէս նաև Վարժարանի կողմէ խօսող Ծնծայարանի ուսանող Մարկարապին, և այն երկու պղտիկներուն, որոնք եկած էին աւելի քաղցրացնել այն խօսքերը, որոնք կը ցուցնէին ոչ այնքան իր արժանիքներուն չափը, որքան խօսողներուն իդձերուն թափը:

Նորին Ամենապատութիւնը իր կեանքին մէջ ուրիշ անգամ մըն ալ ուսնեցած էր այն յուզութերը, որոնք այդ օր կը փոթորկէին իր հոգին: Այն ատեն էր ատիկա երբ Դուրեկան Սրբազն Արմաշի մէջ կանչած էր զինքը, գեռ ոչ իսկ երեսնամեայ,

եւ յանձնած էր իրեն փոխ-վանահայրութեան ժամանակին համար գժուարին պաշտօնը: Այն ատեն պակաւցումով խորհած էր թէ ինչպէս պիտի կարենար լեցնել այն պակասը զոր կը թողուր Դուրեկանի պէս անձ մը: Սակայն ան (Դուրեկան Սրբազն) իր ձեռքովք տարած էր զինքը իր սենեեակը և ըստ էր: «Պարտիս տքնիլու»: Եւ Աստուած ու իր խիզճը միայն զիտէին թէ ինչպիսի տքնութեան տարիներ եղած էին այդ երեք տարիները:

Այս երկրորդ անգամուն ալ ճիշտ նոյն զգացութենքն էր որ կ'ունենար, երբ պարագանութիւնը կ'առաջնորդէր զինք Անոր (Դուրեկան Սրբազնի) զրասեղանին առջև—չէր համարձակէր ըսել անոր օգահուն վրայ»: «Վասնզի, ըստ Սրբազնի, նկատեցի որ ոչ այնքան մի ոմն թորգոմ Եպիսկոպոս է որ կը չնորհաւորուի, այլ առաւելապէս աշակերտ Դուրեկանի»: Եւ կը մտածէր թէ այն բոլոր հանդէսներուն մէջէն ճշմարիտ փառքը պէտք է ուղղուի անոր՝ որուն շիրմին վրայ յարութեան արշալոյսին այգը կը չողայ: Կը մտածէր թէ արդարեւ ինչպէս պիտի կարելի ըլլար արդիւնաւորել իր վրայ զրուած ակնկալութիւնները այս անզամուն ալ: Եւ երբ կը մտածէր այս բոլորին մասին՝ կը խոնարհէր անզին յիշատակին առջեւ անոր՝ որուն հոգին կը սաւառնէր այդ Ս. Աթոռին վերեւ: Կ'աղօթէր որ այդ հոգին իր հետն ըլլար միշտ, իր ամէնէն գժուաթիւնը ու բարի զայրէկեաններուն:

Մէկ կողմէն վարանք մը կը զգար, բայց միւս կողմէն կը քաջալերուէր՝ նկատելով որ ներկայիտ գործող ոյժ մը, ազգային ողին եւ Եկեղեցիի սէրը շատ բան զրած էին իրեւ նեցուկ այս Հաստատութեան մէջ:

Կը խօստավանէր նորին Սրբազնութիւնը՝ թէ այս Աթոռին հոգանիկին տակ, այս Միարանութեան հետ, արիցած կը զգար ինքինըը, այն բարի տրամադրութիւններով որոնք կը ըջապատէին Ս. Աթոռը:

Ապա Սրբազնը չնորհակալութիւնը յայտնեց Միարանութեան, իրեն հանդէպ արտայայտած համակրանքին համար: Հսաւ՝ թէ այն էր իր լաւագոյն քաջալերութիւնը. ինք անոնք ապահնած էր: Շնորհակալ եղաւ Տեղապահ Տ. Մեսրոպ Սրբազնին՝ որ շատոնց կը գործէր այս հաստատութեան

մէջ իրրե Տեսուչ և լուսարարապետ, ուրուն բարփ տրամադրութիւնները ծանօթ էին Ազգին, վասնզի խմասութեամբ վարած էր հաստատութեան զեկը՝ Ս. Աթոռին թափուր եղած միջոցին։ Շնորհակալութիւն յայտնեց ամէնուն ալ, իր միաբանակից բուլոր եղբայրներուն, թէ անոնց որ նախկին սերունդին կը պատկանէին, եւ թէ անոնց որ նոր սերունդը կը կազմէին և իր նախորդին աշխատութեանց արդիւնքներն էին։ Շեշտեց սակայն՝ թէ ինք այդ տրուումը պատահաբար միայն կ'ընէր այդ տեղ. վարունզի վստահ էր թէ ամէնքը կապուած էին միւնոյն սիրով, և միւնոյն զգացումներով է որ զի՞նք կը ըրջապատէին գործի այս ասպարէցին մէջ։

«Ամէնքս միասին է որ պիտի կատարենք, ըստ, այն հոկայ գործը որ ձեւապէս միայն Պատրիարքէ մը կը սպասուի, այլ իրականութեան մէջ ամբողջ Միաբանութենէն»։

Դարձեալ կը յայտնէր իր սէրը այս հաստատութեան, իր Ազգին և սմանաւանդ, յարեց, քեզի հանդէպ ներկայ Հայ ժողովուրդ, որ կը ներկայացնես այն տասանորդուած բայց բնաւ չփնատած Ազգը, որ թէև զրկուեցաւ ամէն բանէ, բայց անապատին մենութեանը մէջ ալ ինքն իրեն շինեց իր եկեղին։»

Հուս՝ թէ հանդիսականները եկած էին մեծարանք մատուցանելու Հյո. Եկեղեցւոյ Միութեան, Սրբութեան և այն Ազգին որ կանգուն պահած էր այս Ս. Աթոռը։ Անոր համար ամէնէն աւելի պարտականութիւն կը գնէր ամէնուն վրայ ալ՝ որ անչէջ պահէին Հյո. Եկեղեցւոյ սէրը իրենց կուրծքերուն տակ։ «Իրաւոնք ունէր Խրիմնան Հայրիկ երր կ'ըսէր թէ Հյո. Եկեղեցին «Հայ Ազգին խղճմանքն է»։ Անոնք (հանդիսականները) որքան աւելի սիրէին այդ Եկեղեցին՝ այնքան աւելի ծառայած կ'ըլլային այն գաղափարին՝ զոր կը մարմաւորէր ան։

«Սիրեցէք այս Ս. Աթոռը, յորդորեց, որ Հյո. Եկեղեցւոյ ամէնէն աւելի պատուականագոյն հաստատութիւններէն է»։

«Եկեցէ Ազգը.

«Եկեցէ Հյո. Ս. Եկեղեցին.

«Եկեցէ Առաքելական Ս. Աթոռը։

Այսպէս, Ամենապատիւ Պահակալին և Պահանիչ սիր և օրնութեամբ, վակուեցաւ յաւէտ յիշատակելի հանդիսութեանց այս օրը։

ՄՐՅ. ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԱՅՅԸ ԻՐ ՀԱՂԵՑՇՈՂ  
ՆԱԽՈՒՐԴԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Երուսաղէմ հասած օրը (հշ.) երեկոյեան ժամերգութենէն ետք Սրբազնն Պատրիարքը, ամբողջ Միաբանութեան անդամներուն, վարժարանի աշակերտներուն և բաւական թուուի ժողովուրդի հետ փութացած էր իր յարդանքի եւ մեծարանքի տուրքը մատուցանել իր սիրելի Վարդապէտին և նախորդին, երջանկայիշատակ Դուռեան Պատրիարքին, անոր չիրմին վրայ կատարուեցաւ հանդիսաւոր և սրտայոյդ հոգեհանգիստ։ Սրբազնը հանգստեան ազօթքը կարգալու պահուն խորապէս յուզուած՝ յարտասուս փողձեցաւ և չկրցաւ շարունակել իր ընթերցումը, զոր շարունակեց Տեղապահ Սրբազնը։ Ուրախութեան օրը այս տիուրդ դրուագով վերջացաւ, երբ արդէն իրիկուան սուուերները կ'իջնէին։

#### ԱՌԱՋԻՆ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱԳԸ

Սրբազն Պատրիարքին Պահակալութեան յաջորդ առաւոտուն՝ Ս. Պատարագը մատուց իր, Տ. Գետրոս Սրբազնն, ներկայացուցիչը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։

«Իրքէին ընթերցումէն ետք՝ Սրբազնն Պատրիարքին հանդիսապետութեամբ մասնաւոր հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ Հանգուցեալ Դուռեան Սրբազնն Պատրիարքին հոգւոյն համար։

«Եւս առաւելէն առաջ Գետրոս Սրբազնն խօսեցաւ պատշաճ ու իմաստալից քարոզ մը, ուր ընդհանուր ակնարկ մը նետելէ ետք աշխարհի մէջ գործուող շարութեանց և անիրաւութեանց և բարոյական անկումներու վրայ, ցայց տուած թէ մեծ և բարի մարդոց շնորհի է որ մարդկութիւնը և քաղաքակրթութիւնը կերպով մը կը յաջողին շարունակել իրենց գոյութիւնը։ Խնձորէս բայրոր մողովուրդներու նոյնուհու Հայոց մէջ ալ գտնուած են արի մեծ մարդիկ, որոնցում մեր ժողովուրդը կրցած է ապրիլ։ Ս. Աթոռն ալ յարուցած և տուած է Հյո. Եկեղեցիին սրբակեաց և մեծագործ պատրիարքներ, ինչպէս Պարոն Տէր, Շղթայակիր, Վեհապետեան և ամէնէն վերջ։ Դուրեան։

Այդ մեծ ու պատուական գահակալներու արժանաւոր յաջորդն է որ Սրբազնն քարոզիչը շնորհաւորելու երջանկութիւնը կ'ունենար, և սրտագին բարեմալզութիւններով վերջացնելէ ետք իր խօսքերը՝ զարձաւ և առաջին անգամ յիշատակեց Սրբազնն Պատրիարքին անունը՝ մեւս առաւելէին ատեն։

Նոյն օրը հրահանգներ տրուեցան Ս. Աթոռոյս րուոր թեմերուն օր հանգստեան կատարուի նախորդ Պատրիարքին հոգւոյն համար ու նոր Պատրիարքին անուան յիշատակութիւնը սկսուի։

### ՀՐԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԵԿՆՈՒՄԸ

Ս. Աթոռոյս Հրատիրակները՝ օրոնք պաշտօն ունէին Ս. Աթոռոս առաջնորդելու արժանընտիր Պատրիարք Ամենապատիւ Տ. Թորգոմ Ս. Արքեպիսկոպոս Գուշակեանը, Գահիրէ մեկնեցան նոյ. 5-ին, առաւտեան կառախումբով:

Հրատիրակ Մարմինը կը բաղկանար Ս. Արքոյս և Պալայ Պատր. Փախանորդ Գեր. Տ. Սմբատ Ս. Խոփիկոպոս Դապապիսն և ախագահան, և Հոգ. Տ. Տ. Կիւրեղ Խորայէլիսն և Նորայր Պողարեան Վարդապետներէ:

### ՍԱՐԱՀԵԱՆ ՄՐԲԱԶԱՆԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ

Նոյեմբեր 9 ին Հայքայի ուղեգծով Սիւրիա-յէն տեղու ժամանեց կիպրոսի Հայոց Առաջնորդ Գեր. Տ. Պետրո Ս. Եւթեպիկոպոս Ստորանեան, որ ի դիմաց կիլիկիոյ Կաթողիկոսութեան ներկայ գտնուեցաւ Ս. Աթոռոյս արժանընտիր Պատրիարք Ամեն. Տ. Թորգոմ Ս. Արքեպոս Գուշակեանի Գահակալութեան հանդիսութեանց:

Տ. Գետրոս Սրբազան Վանուց Աւագդունէն և Հրաչափառով առաջնորդուեցաւ Ս. Ցակորեանց Մայր Տաճարը, ուր իր ուխտը կատարել յետոյ թափորով ուղղուեցաւ Պատրիարքաբանի Գահակալը, ուր Տեղապահն Սրբազանը ներկայացուց նորին Սրբազնութեան Միաբանութեանս հոգեւորական նոր անդամները:

### ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Այս տարի ալ Մեծ Պատրիարքմի Զինադադարի Տարեդարձին նոյ. 11 առաւտեան ժամը 8-ին Հոգեհանգստեան Պաշտօն տեղի ունեցաւ Ս. Ցակորեանց Մայր Տաճարին մէջ, նախագահակամք Տեղապահն Սրբազանին, մասնակցութեամբ Միաբանութեան և ի ներկայութեան հաւատացեալ ժողովրդեան:

Նոյն օրը ժամը 10-ին Պատր. Տեղապահն Սրբազանը, հետո ունենալով Դիւտանապես Տիար Կ. Նորեանը այցելեց Զինադարձ Լեւան Ազգիկանն Զինադարձին Պետքանատանը, և բառ սովորութեան ժաղկեայ խոչ մը զետեղեց Զինուորական Ցուցանին վրայ:

### ՎԱԿԱՆԱԿԱՆԱՅ ԲԱՇԽՈՒՄԸ

Դարձեալ նոյն օրը, Տեղապահն Սրբազան հետնութեանը թարգման Հոգ. Տ. Պարգևն Վարդապետը, ներկայ գտնուեցաւ Երուաղէմի Անդիմական Ազգիկանց Վարժարանի ըրջանաւարտութեան կայականացանաց բաշխման հանգէսին:

Այս տարուան Հրչանաւարտութեառ կարգին մէջ կը գտնուէր միակ հայունէի մը՝ Աֆիսն Գարանի սարցի Օրիորդ Աննիկ Խաչիկեան, որ Վարժարանի Վկայականէն զատ ստացաւ նաև Քէմորինի Վկայականը, մասնակցած ըլլալոյ անոր քննութեանց եւ:

### ԲԱՐՁՐ ԿՈՄԻՍԵՐԻՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ

#### ԵՒ ԵՐԻՄԱՆ ԱՐԱԲՈՂՈՒԹԻՒՆԸ

Պայեստինի Բրիտանական նոր Բարձր Կոմիտէ Անմ. Սոր Աքրուր Գրենմելլ Վ. օնոպ Երուսաղէմ ժամանեց նոյ. 20-ին և կայարանին մէջ ընդունուեցաւ պատշաճ պետական և զինուորական պատիւներով մինչ ինը սաւառնակներ կը ճախրէն ոգին մէջ:

Նոյն օրը Բարձր Կոմիտերութեան ապարանքներին մէջ տեղի ունեցաւ նորին Վահմութեան պաշտօնին Աբքայական Հրովարտակին ընթերցումը և Երդման արարողութիւնը, ի ներկայութեան Պաղեստինի Զինուորական և Քաղաքային բարձրաստիճան պաշտօնատարներու, կրօնական պետերու, Զիւպատոսական Մարմանյն, և երկելներու:

Տեղապահ Սրբազանը, հետո ունենալով Դիւտանագիր Տիար Կ. Նորեանը, ներկայ գտնուեցաւ սոյն հանգիստթեան: Աբարողութիւնը կարձ էր, բայց հետաքրքրական և տպաւորիչ ներկայ էին շուրջ 300 ականաւոր անձեր:

Բարձր Կոմիտերը հագած էր զինուորական կարմիր համազգեստ, զրած էր փետրաւոր ձերմակ ապաւարտ, և ամբողջ կուրծքը ծածկուած էր պատուանշաններով: Իր ուխտը արտասանեց և յետոյ ստորագրեց զայն կարմիր փետուրով մը:

Ազա Մեծ Դատաւորը ուղերձ մ'ըրաւ Բարձր Կոմիտերին ուղղուած, որուն յաջորդեց Սըր Վ. օքոպի ճառը:

Այս ճառէն ետք, բոլոր հանգիստականները պետական քարտուղարութեան կողմէ մի առ մի ներկայացութեանց բարձր Կոմիտերն, և ազա մեկնեցաւ:

Մեծ Դատաւորին ճառը կ'ակնարկէր Բարձր Կոմիտերի գառաւոր անցեալին, Պաղեստինի կառավարութեան գտուարութեանց, ինչպէս նաև Ս. Երկրի պատմական և կրօնական կարեւորութեան:

Բարձր Կոմիտերն ալ իր պատասխան-ուղերձին մէջ զգացուց մէ յաւ եղած էրն տարաւորութեանները զոր ստացած էր առաջին վայրկեանէն: Բաւ թէ երկիրը և ժողովուրդը պիտի չանար լաւ մը ճանչնաւ. և ինքոինքը նոյնացնել բնիկն հետ Շեշտեց նախ պէտքը և անհրաժշտութեանը կազզ ու կանոնին, առանց օրու ոչինչ կարելի էր ընել, և երկրորդ՝ բարիկամեցողութեան և իրերահասկացողութեան:

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ Ս. ՊԱՏՐԻԱՐՔԻՆ ԱՌԱՋԻՆ  
ՀԱՆԴԻՍԱԽՈՐ ՄՊՈՒՏԲԵ Ի Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ

**Եղբայր Ս. Պատրիարքը** իր առաջին մուտքն ըրաւ ի Ս. Յարութիւն՝ Դեկտ. 5-ի շաբաթ երեսկան կրթակամուտին։ Այս առթիւ, ըստ սովորութեան, տեղի ունեցաւ «Հրաշավառաշ» հանդիսաւոր թափօր։ Այդ իրիկունը բացառարար մեր կողմէ զարգարուած էր Քրիստոսի Ս. Գիրեղմանը. Յոյն և լատին իրաւակից ազգերն ալ վառած էին իրենց բոլոր կանթեղները։ Հակառակ եղանակը անձրեւու ըլլալուն՝ ներկայ էր հոծ թռուով հաւատացեալներու բազմութիւն մը. կային նաև օտարականներ, որոնք եկած էին զիտելու ոյն բացառիկ հանդէսը և տեսնելու նորութիր Պատրիարքը։

#### ՊՊԾ ՈՒԽԱԼԽՈՐ ԵՎԻՍԿՈՊՈՄԵՆԵՐ

Դեկտ. 6-ին Գահիրէէն քաղաքս ժամանեցին Գոտի երեք եպիսկոպոսներ, օրոնք եկած էին եթովովիոյ կայսերական իշխանը դիմաւորելու։ Առաջոտուն երր չափեկառքէն իշան, իրենց առաջին այցը հատարացին Ս. Յարութիւն Տաճար։ Երուսաղէմի Քրտոս Եպիսկոպոսին կողմէ Ս. Յարութիւն Տաճարի Հայոց Տեսչութեան կանխաւ լուր տրուած ըլլալով։ Հայոց Տեսուչը Հոգ. Տ. Սուրբն Վարդապետ Տաճարին զայկեց եպիսկոպոսների պատուարեց բոլոր Ս. Տեղերը։ Ի պատիւ իրենց Հայոց կողմէ բացուեցան Տաճարին մեծ զրան փեղկերը, ու վառուեցան մօմեր և կանթեղներ։ Եպիսկոպոսները իրենց սեղական մատուաին մէջ պահ մը ազօթելէ վերջ՝ հրաւիրուեցան Հայոց Տեսչարանը. և հարկ եղած հիւրասիրութիւնը կատարուելէ վերջ գոհ տպաւորութեամբ մեկնեցան իրենց մօտակայ վանքը։

Գոտիներ Ս. Տեղեաց մէջ իրը Հայոց հետեակ ազգ հանչցուած ըլլալուուն համար է որ այսպիսի բացառիկ պարագաներուն Հայոց կողմէ պատիւներ կ'ընծայուին իրենց բարձրաստիճան հոգեռականներուն և աշխարհականներուն։

#### ԵԹՈՎ.ՊԻՈՅ ԳԱՀԱԺԱՌՈԱՆԴ ԻՇԽԱՆԻՆ ԺԱՄԱՆՈՒՄԸ

Դեկտ. 7-ին Առաւոտեան կառաշարով Եղիութուն քաղաքս ժամանեց Երովդիոյ Կայսրութիւն Գահանական Բժիշկ Առաքու Առասն և առաջին առթիւ այցելութիւն կատարեց Ս. Յարութեան Տաճար։ Օր մը առաջ Քրտոս Եպիսկոպոսին կողմէ Հայոց Տեսչին Հոգ. Տ. Սուրբն Վարդապետ տրուած ըլլալուն, Հայոց Տեսուչը դադար գաղաքայ գահակալը Ընդունելու համար կատա-

րած էր հարկ եղած պատրաստութիւնները։ Կայսերական իշխանը իր արքայական հետեւորդներով և ազգային խորհրդանիշը կրող երկու մեծ զրացակներով, զգեստաւորեալ Քրոպտի եպիսկոպոսներով, վարդապետներով և ասրկաւագներով Ս. Յարութիւն Տաճարի զրան երր կը մօտենար, Հայոց Տեսուչը Տաճարին զաները բանալ տալէ ետք, տեղոյն միարաններուն հետ զիմաւորեց Գահաժառանդ իշխանը և զայն իր հետեւորդներով առաջնորդեց զէսպի Ս. Յարութիւն Տաճարը, իշխանը այցելեց Սրբավայրին բոլոր մասերը, որոնց մէջ նաև Ս. Յարութիւն Տաճարին մէջ զանուող Հայոց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին, ուր ազօթեց։ Ի պատիւ իրեն տեղի ունեցաւ հաներու և կանթեղներու լուսավառութիւն։ Այստաւոր Արքայազնունը գոհ տպաւորութեամբ մեկնեցաւ Հայէլներու մայրավանքը։

Ս. Տեղեաց մէջ Եթովպացիներ Հայոց հետեակ ազգ հանչցուած ըլլալուուն, անոնց ալ եկեղեցական ու աշխարհական բարձր աստիճանաւոր ները կ'ընդունուին և կը մեծարուին Հայոց կողմէ։

#### ՀԱՅԿԵՐՈՅԹ Ի ՊԱՏԻՒ ԵԹՈՎ.ՊԻՈՅ

#### ԳԱՀԱԺԱՌՈԱՆԴ ԻՇԽԱՆԻՆ

Բատ հրաւեկի, գեկտ. 6-ի ՔՀ. օրը Ամեն. Ս. Պատրիարքը ներկայ գտնուեցաւ հացկերոյթին, զոր Ն. Վ. Պաղեստինի Բարձր Կոմիսէրը տուաւի պատիւ Ն. Կայսերական Բարձրութիւն Եթովպացիոյ Գահաժառանդ իշխանին, Բ. Կոմիսէրութեան պալաւատին մէջ։

#### ՀԱՅՈՒ ԳԱՀԱԺԱՌՈԱՆԴԻՒՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

#### Ի Ս. ՅԱԿՈԲ

Դեկտ. 9-ի դշ առաւոտուն, Ամեն. Ս. Պատրիարքը, ընկերակցութեամբ Տ. Մերոպ Սրբազնի, Տ. Կիւրեզ Վարդապետի և Պ. Նուրբանի Քինկ Եղելիդ պանդոկիին մէջ բարի գալստեան այցելութիւն տուաւ Եթովպացիոյ Գահաժառանդ իշխանին, որ, շրջապատուած իր պալաւատին հետեւորդներով, պատուով ընդունեց զայն։

Ն. Բարձրութիւնը, ընդունելով Ս. Պատրիարքին հրաւեկը, խոստացաւ նոյն օրը երեկոյեան ժամը 5.30-ին այցելել Ս. Յակոբ և Պատրիարքարանը Որոշուած ժամուն տեղի ունեցաւ այցելութիւնը, Միարանութեան կողմէ արժանավայիլ ընդունելութեամբ։

Վանքին գուուր և եկեղեցւոյ գաւիթը լցուած էին գորոցական աշակերտներով և ժողովուրդով, ամէնքն ալ վառած մօմեր ի ձեռին։ Իսկ Միարանութիւնը, Լուսարարապետ Սրբազնի գլխաւորութեամբ, շուրջառազգեստ, պատրաստ կը պասէք երբ իշխանը եկաւ տեղոյս Հապէց

Հիւպատոսին և ուրիշ պալատականներու հետ, և թափօրով և շաբականի երդեցողութեամբ առաջնորդուեցաւ Ա. Գյուազը մասուուը, ուր երկրպագեց և ազօթեց:

Ցեսոյ առաջնորդուեցաւ դասի առեանը, ուր մասնաւոր աթոռ մը զրուած էր իրեն համար: Հաս ալ երկրպագեց և ազօթեց: Լուսաբարպապետ Սրբազնը բնմէն կարդաց մասնաւոր ազօթք մը եւ օրհնեց իշխանը, մազմանքներ ըներով նաև իշխանին վեհափառ ձնողաց եւ ամբողչ Արքայական տան համար:

Կրօնական այս արարողութենէն ետք՝ Գահաժառանգը առաջնորդուեցաւ Պատրիարքաբարան, որուն դանէն զինքը դիմաւորեցին երեք Սրբազն եղիսկոպոսներ: Խոկ գանդիճն մէջ ընդունուեցաւ Սրբազն Պատրիարքին կողմէ: որ զայն տարաւ ու բազմեցուց իր գահուն մօսւ Միհարանքներէ և սիրալիք խօսակցութիւններէ ետք, Սրբազն Պատրիարքը Հայոց կայսր Միհենիքի Ա. Աթոռոյս նուիրած ոսկի խօնչն ի ձեռին «Պահպանիշ» օրհնեց զեռատի իշխանը, որմէ ետք երգուեցաւ «Հայր Մերը Միհարանութեան և աշակերտներու կողմէ»:

Արձանագրութեան ոսկեմատեանին մէջ ստորագրելէ ետք՝ Գահաժառանգը մեկնեցաւ մօտաւորապէս ժամ մը վանքին մէջ մնալէ ենք:

#### ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Ք

Երուսաղէմի նոր կառավարիչ վահմ. Արքամբէլ նոյ. Զին փոխադարձ այցելութիւն տըւաւ. Պատրիարքաբարան, և Գանձիճն մէջ ընդունուեցաւ կառավարիչ մէկուն մէջ առաջնորդութեան վեհանի բնուրութիւնը:

Նուեցաւ Պատր. Տեղապահ Գեր. Տ. Մեսրոպ Արքագանի կողմէ, որ իր հետ ունէր Հոգ. Տ. Գևորգ Վրդ. Ժանազեանը, Ա. Թարգման Հոգ. Տ. Պարզեւ. Վարդապետը և Գյուանապետ Տիար Կ. Նուրեանը: Կէս ժամ տեսող սիրալիք տեսակցութենէ մը վերջ վահմ. կառավարիչը մեկնեցաւ:

#### ՊԱՐԵՍԻՆԻ ՄԱՐԻԱՀԱՄԱՐԾ

Պաղեստինի մէջ, վերջին անգամ (Նոյեմբեր 18) կատարուած ընդհանուր մարդահամարին համաձայն, բնակչութեան թիւն է հետեւալլ:

	ԱՅՃ	ԱԿՐ	ԵՎ
1. Հար. Շրջանակ՝	361,532	186,665	174,867
2. Եէմի.՝	265,927	133,531	132,396
3. Հիւս.	407,695	205,882	201,813
Ընդհ. Պաղեստին՝	1,035,154	526,078	509,076

Մարդահամարի Ընդհ. Վերանակիչ՝ Մր. Միլսի պաշտօնական յայտարարութեան համաձայն, վերոյիշեալ թիւերը առժամանակ ըլլալով ենթակայ են սրբագրութեանց, մինչև որ Մարդահամարի թուղթերը մի առ մի քննութիւն իրենց մանրամանութեամբ: Պաղեստինի բնակչութեան թիւին վրայ տարը տարուան մէջ հարիւրին երեսունհինգ յաւելում մեղած է:

Միլսի յաջորդ տարուան թիւերէն մէկուն մէջ պիտի տանք նաև Պաղեստինի քաղաքներու ըլլանակչութեան թիւը, ինչպէս նաև Հայոց թիւը Ա. Երկրին մէջ:

#### ԿԱՐ. ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻ

#### ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

Առ հասարակ ուրախութեամբ ողջունուեցաւ համազգի Հայ Կար. հասարակութեան հոգեւոր պետին բնուրութիւնը:

Գերազայն Աւելիս Արքեպաս. Արքիառեան Հայ Կար. Լրիերին ամենէն կարկառուն դիմութեան մին եւ արդարեւ, արժանիքով եւ զործունութեամբ, եւ միւս համակրանի վայելած եւ հասարակութեան ներա և գուրս միանցաման:

Եւ պատրիարքական բնարութիւնը գոհունակութիւն կը պատճառէ տաերուն անսարական այս տեսակոյս այս տեսակեսով որ ան կրնայ իրաւամբ նկատուիլ որքան իրական արժանիքի մը զնանառութիւնը՝ նոյնան նաև բարւով եւ սիրալիք յարաբերութեանց գրաւական մը:

Այս զգացման եւ վասանութեամբ եւ բարեմարդանենու «Սիօն»ի Խմբագրութիւնը կը ընորհաւորէ սոյն բարեխաջող բնուրութիւնը:

# ՄԻԱՆ

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊՐԵՍՈՐԱԿԱՆ ՀՐԱՏՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱԽՈՍՈՎԱԴՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻՈ.ՐԹՈՒԹԵԱՆ

---

ՆՈՐ ՇՐՋԱՆ

Ե. ՏԱՐԻ - 1931



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՒԲԵԱՆՑ

ԵՐԱԽՈՍՈՎԱԴՐԻ

# ՍԻՐՆ

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ 1931 ՏԱՐԻՈՅ

## ԽՄԲԱԴՐԱԿԱՆՔ

- Տ(ԻՐԱԾ) ՎԱՐԴԱՊԵՏԵՑ.** — Ենունդ եւ Աստուածայանութիւն.  
Մօր Վէրը չէ Սպիրացած (Մայր Եկեղեցին եւ Հայ Քողոքականութիւնը).  
Եկեղեցական Կարգապահութիւնը.  
Եկեղեցին եւ Քաղաքական Հոսանքները.  
Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց.  
Տարեգարձը.  
Կաթողիկոսութիւն Տանն Կրիկիոյ.  
Աստուածաշնչի Աշխարհաբար Թարգմանութիւնը.  
Հ. Բ. Բ. Միութիւնը.  
Ս. Աթոռն եւ իր Ընտրեալ Գաճակալը.  
Կաթողիկոսական Ընտրութեան մասին.  
«Կանոնագիր» եւ «Օքինագիծ».  
Եկեղեցին եւ իր Զաւակները.  
Աթոռն եւ Աթոռակալը.

ՊԱՐԴԵՒ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Լըթանէսեան).— Դաստուարի Կիրակին.	107
ՍԵՐՈՎԱՅԻ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Մանուկեան).— Յարմթեան Յոյար.	141
ՍԻՐՆ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Մանուկեան).— Տոր Եղինենդ.	7
Տ. Վ. Ն. (Տիրան Վրդ. Ներսոյեան).— Հայաստանից Եկեղեցի Անունը.	74
Եկեղեցիներու Տարբերութիւնները.	101, 167
Ս. Պատարազը.	205
Յաղթութեան Նշանը.	292
Սրբութիւն.	325
Քաջայաղթ Սուրբը.	327
Ֆ. Յ. Մ. (Ֆրէտէրի Յ. Մուրատ).— Պարապմունք ի Ս. Գիր Նոր Կտակարանի.	263
— Ժողովուրդներու Կրօնական Գաստարակութիւնը.	202, 229,
257	138, 170
— Ապաշխարհնը Դ. Ե. Պ. Պարերուն.	326
Duchesnèt.	

## ԿՐՈՒԱԿԱՆՔ

- ԲԱՐՁԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ. — Շաբաթապահութիւնը  
Հրէութիւն է.  
**ԴԱԼԻԹ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Հալքեան).** — Արտարժման Կիրակին.  
**ԶԳՈՅ ՎՐԴ. ՏԼՐ-ՑԱԿՈՒԹԵԱՆ.** — Քրիստոնէութիւն ու Եկեղեցին.  
Հազարամեայ Վարդապետութիւնը. 199, 293  
**Թ. Ե. Գ. (Թարգում Արքափակոպս Գուշական).** — Հոգեւորական Պաշտօնի Կրիստուկաւորութեանը.  
Ոչինչ Մարդկորեն.  
Խոկումներ Վարդանանց Տօնին առթիւ.  
Մշակուած Խիզճը.  
Յաւէրժական Դասր.  
**ՀԱՅԿԱԶՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Արքանամեան).** — Նոր Մարզը.  
ՆԵՐՍԻՆ ԱՀԴ. ՔՀՆ. ԹԱՎՈՒԴՃԱՆՆ. — «Արեւելք Արքական Արզարութեան».  
ՆԵՐՍԻՆ ՄՐԿ. ՏԼՐ-ՑԱԿՈՒԹԵԱՆ. — Տաննեւինը Դարեր Առաջ. (Թրգմ. Զրշ Տայմաէ).  
ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Պողարեան). — Յարութիւն.  
Հետեւինը Յիսուսի.  
**ՇԱՀԱՐԵ ՎԱՐԴԱՊԵՏԵՑ (Քույումճեան).** — «Դինի Աչ Ռևին».  
Պահեցողութիւն.

ԱՐԾԻՆ ԵՐԿԱՓ. — Թերափիներուն.	44
37 Լուսթիւն.	78
Վերջին իրիկուն.	207
75 Պաղատանը.	232
Կարօս.	300
135 ԳԵՏ (Դարեցին եպս. Տրապիզոնի). — Արտոյ-ափ մը (Թրգ. Shelly).	176
Փ. Ե. Գ. — Վիշար (Թրգ. Albert Samain).	43
Արշալոյ. Արեւ. Լուսին. (Թրգ. Marthe Defosse de Libermont).	76-77
Պատկերին Առջեւ.	108
Աւազ Աւրաթ (Թրգ. Louis Le Cardonnel).	108
Վերածնունդ. » » » » »	110
Զիթնեաց Լեռը. (Թրգ. Alfred de Vigny).	145
Եղիսա. (Թրգ. Վիկտոր Հիւկոյ).	175
Այծարածը. Թերմանն. Նեմէս. (Թրգ. José María de Heredia).	206
Տրիպիա (Թրգ. José María de Heredia).	232
Զքնեցնը. » » » » »	267, 296
Խոր Ծիգ Աստուծոյ. (Թրգ. André Lafon).	228
ՑԱԿՈՒ ԴԳԻԲ. — Իրականը.	78
Բաց Միզ Տէր.	110
Ողորմէ՛ Տէր.	142
Աստ Հանզին.	233
ՆԵՐՍՈՅ. — «Ետրես ըմպել».	78
Ինչո՞ւ.	202
ՇԱՀՀ. Ե. ՎՐԴ. ՎԱՍՊԱՐԵԱՆ. — Պատգամը.	109

ՊԱՏՄԱԿԱՆՔ

- |  |   |
|--|---|
| <b>ԱԼՊՈՅԱԾԵԱՆ ԱՐԺԱԿԻ</b> — Ստոեփանոս Սալմաս-<br>տեցի և Ստոեփանոս Առնչեցի Կաթո-<br>ղիկաններու ժամանակազրութիւնը.  | 30                                      |
| <b>Մ. Ե. Ա.</b> (Մկրտչի Եպա). Աղաւնունիք). —<br>Կրտսի Վանը Երիբաղի մէջ.  | 9                                       |
| <b>Ա.</b> Յովհաննու Կարապետի Վանը Յոր-<br>դանանու եղբերք.  | 43                                      |
| <b>Ա.</b> Զարարափոյի Վանը Հազարէթի մէջ.<br>Քարոր Լեբան Եկեղեցիները.  | 75                                      |
| <b>Պալտիթի Ա.</b> Հրեշտակապետ Եկեղեցիին<br>Ստացումը և Վերաշնութիւնը.   | 111                                     |
| <b>Հոնաց Աշխարհին Հայ Աւետարանիչները</b><br>(Թարգմանութիւն).   | 301                                     |
| <b>Մ. Ե. Ն.</b> (Մերոպ Եպա. Հշանեան). — Մի-<br>նեղբիոն կամ Հրէից Մեծ ժողովը.   | 330                                     |
| <b>ՔիյրՏՏԵԱՆ Յ.</b> — Պատմոթիւն Երուսաղէ-<br>մի. 83, 208, 234, 272, 336  |   |
| Ասիօյ Խորերը Հայ մը 1602 ին.   | 181                                     |
| — Նախնական Քրիստոնէական կեանը.<br>(Բրգ. Leclercq) (Քրիստոնեաններու <sup>1</sup><br>Օրինապահութիւնը. Զատազովկան<br>Շարժումը. Ազօթքն ու Պաշտամուն-<br>քը). |   |
|  | 13, 116, 178, 271                       |
| <b>ԴԻՒԱՆ Ս. ՅԱԿՈՒՅԱՅ</b>   |   |
| <b>Մ. Ե. Ն.</b> — Մարտիրոս Վարդ. Կաֆացի.   | 146                                     |
| <b>ԲԱՆԱԿԻՆ ԵԳԻՍԿՈՊՈՍ</b> . — «Զուարթնոց».  | 87                                      |
| <b>ԲԱՍՄԱՋԵԱՆ Կ. Յ.</b> — Հայերէն Լեզուի Հին<br>Ազգակիցները.  | 120                                     |
| <b>ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵԳՈՍ.</b> ՅՈՎԱԼՔԵԱՆՅ. — Միի-<br>թար Այրիփաննեցի.   | 18, 50, 118, 148,<br>184, 214, 237, 277 |
| <b>ՏԵՐ Մ. ԳՐԻԳՈՐԵԱՆ Ս.</b> — Տամարական   | 243                                     |
| <b>ԳԱՐՏԱՇ Խ. Պ.</b> — Հայերէնի Հարցեր. 21, 52, 89  |   |
| Դարձեալ Հայերէնի Հարցեր. 240, 279, 340   |   |
| <b>ՔԻՒՐՏՏԵԱՆ Յ.</b> — Հայկական Հնութիւնը ի<br>Պատմուած.  | 56                                      |

ՄԱՏԵՆԱՐԻՈՒՄԿԱՆՆԵ

- |   |          |
|---|----------|
| ՁԻՒՆ ՎՐԴ. - ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ. — «Փիլարտու<br>ՀԱյք».                   | 26       |
| «Փշանիներ Զույգահայ և Հնդկահայ Բա-<br>նամիստ թիւնեց».             | 191      |
| «Խալամբ Հայ Մատենազրութեան մէջ».                                  | 346      |
| ՄԽԱԼԵԱՆ Գ. — «Պատմութիւն Ոժիրիկահայ<br>Քաղաքական Կուսակցութեանց». | 93       |
| «Prémes d'Orient».  | 94       |
| Ն. Վ. Պ. (Նարայի Վրդ. Պաղաքեան). — «Արայ<br>Գեղեցիկ».             | 311, 344 |
| ՇԱԼԱՎԵՇ ՎԱՐԴԱՊԵՏ (Թույումմէնան). — «Հայ-<br>քենի Ծխան».           | 283      |
| «Քիչ մը Երկինու».   | 347      |

ՍԱԽՈՆ ՎԱՐՄԱՂԵՏԻ (Մանուկեան), — «Հրանդ (Միլրոն Կիւրծնեան)»	190
«Մատոննազբական Հետազօտութիւններ».	251
S. Վ. Ն. (Տիրան Վրդ. Ներսոյեան). — «Բն- գարձակ Տարեցոյց Ս. Փրկչեան Ազ- գային Հիւանդանոցի».	25
«Զուարթնոց Տարեցիրը».	26
«Քաղաքացիական Կրթութիւն».	94

- 79  
111 ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ  
301 Յ. Յ. Մ. (Ֆրէտէրիք Յ. Մուրասո) . — Յաւ-  
ւելուած ի Վեշտասան Ասացուածս  
333 Ս. Եփրեմի Վասն Նիկոլիդիսայ Քա-  
ղաքի . 121, 185

1131 1131 8

- |     |   |          |
|-----|---|----------|
| 336 | Տ. Պ. Ն. (Տիրան Վրդ. Ներսոյիան). — Խոր-<br>հրդաւոր Տիրեղբը (թրդ. Sir James<br>Jeaine).                            | 16       |
| 181 | Պարի Մասին.   | 124      |
|     | ԲԱԿ. — Լուրեր Անթիկասէն.  | 27       |
| 271 | ԳԱԱԻԿԵԱՆ ԽՈՐՃՆ. — Հռոմեական Պայքարը.  | 315      |
|     | Թ. Ե. Գ. — Տօն մը եւ Գաս մը.  | 321      |
| 446 | ԹՂԹԱԿԻՑ եւ Գ. Վ. — Կիլիկիոյ Կաթողիկո-<br>սութեան վշերահաստատութիւնն ու<br>Աթոռակցի Զեռնազրութիւնն եւ Օ-<br>ծումը. | 150      |
|     | ԹՂԹԱԿԻՑ. — Լուրեր Անթիկասէն.  | 217      |
| 87  | ԼՈՒՍԱՐԱՐ. — Խունկը (թարգմ.).  | 249, 349 |
|     | ՄԻԱԼԵԱՆ Գ. — Ազգի մը Դրամազլուխը.   | 188      |
| 20  | Քոյրն ու Եղաբայրը.  | 245      |
|     | ՆՈՒՊԱՐԵԱՆ ՄԵՍՄՈՊ. — Իշամեղու ու Մե-<br>ղուներ (թրդ. Լաֆոնդէն).  | 187      |
| 8,  | Ս. Կ. Ն. — Տպաւորութիւններ Հրաւիրակնե-<br>րու Տեղեկութիւններէն.   | 358      |
| 77  | ՍՄՐԱԾ ՄՐԲԱՋԱՆԻ Հրաւէրի Ռւղեքը.  | 362      |
| 43  | — Կիպրիանու Եպոսի Վկայութիւնը (թրդ.<br>Duchesne).   | 42       |

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

- Յունվար**. — Աւագ Տօներ. — Պաշտօնականը .  
— Նույն Դուրսեան Մասենադարանին. 30-32

**Փիերվար.** — Պատրիարքական Ընտրութեան շորջ. — Պաշտօնականը. — Ն. Ա. Օ. Մահակ Կաթողիկոս՝ ապարքնելու վրայ. — Վախճանումը Տ. Գր. Արք. Գովրիկեանի. 63-64

**Մարտ.** — Ն. Ա. Բ. Ֆայքի Դրսունիին մահուան առթիւ. — Միարանական Ընդհ. ժողով. — Տիար Գալուստ Կիւլպէնիանի նուէրը Սինէի. — Կոտակ Ս. Աթոռին. — Ա. Յակոբեանց Տաճարին Զանգակատան շինութիւնը. — Պաշտօնականը. 95-96

**Ապրիլ.** — Ս. Կիրակոս Մանկան Մասունք. — Քէմանչիստ Ռուրէն ի Ա. Յակոբ. — Պաշտօնականը. — Նուէր Ա. Աթոռոյս Մատենադարանին. 125-128

**Մայիս.** — Կանտերուրիի Արքեպիսկոպոսին Այցելութիւնը Երուսաղէմ. — Հեռազիրներ Տ. Տ. Բարգէն Կաթողիկոսի Ծման առթիւ. — Մեր Ուխտաւորները. — Ռոնլուայ ի Ա. Յակոբ. — Լուսաւորեա՞. — Մեռնելոց. — Աշխարհամատրան Կիրակի. — Ա. Աթոռոյս Հանգուցեալ Պատրիարքին Մահուան Տարեղարծը. — Նիկոլայ Խորզայի Ցորելեանին առթիւ. — Պաշտօնականը. 156-160

**Յունիս.** — Բարեգործականի Քսանեւնգամեակը. — Համբարձման Տօնը. — Պաշտօնականը. 192

**Յուլիս.** — Միարանական Ընդհ. ժողով. — Տեղապահ Մեսրոպ Սրբազնին Հեռացիրն ու նամակը. — Նորնտիր Պատրիարքին Հեռազիրն ու նամակը. — Պաշտօնականը. — Հիմազի Թագուոր Մելիք Հիւսէյինի Ցուլարկաւորութիւնը. 222

**Օգոստոս.** — Ընտրեալ Պատրիարքին Ընտրութեան Հաստատութիւնը. — Թարգմանչաց Տօնը. — Դպրոցական Քննութիւններ. — Ամազերջի Հանդէս. — Վարդապառի Տօնը. — Կիւլպէնիեան Մատենադարան. — Մշշեցի Հարախաղաց մը Երուսաղէմի մէջ. — Պաշտօնականը. 254-256

**Սեպտեմբեր.** — Հանգիստ Ամեն Տ. Դամիանոս Ցունաց Պատրիարքին Երուսաղէմի. — Մայր Աթոռը եւ Պատրիարքական Ընտրութիւնը. — Պրոփ. Նիկոլայ Խորզայի Նամակը եւ Արք. Տեղապահին Պատասխանը. — Գր. Տ. Սմբատ Սրբազնի Ս.

Աթոռ. Ժամանումը. — Երկու Միարան Վարդապետներ Անգլիա կ'երթան. — Վերափոխում. — Ուիկիֆ Հոլի Ռևանողները ի Ա. Յակոբ. — Պաշտօնականը. 284-288

**Հոկտեմբեր.** — Մայր Աթոռը եւ Ընտրեալ Պատրիարքը. — Արք Հերքերա Սամուէլի Նամակը. — Եկեղեցիի եւ Վարժարանի համար Նուխրատութիւն. — Նուէր Ժառ. Վարժարանին. — Բարերարներուն Ցիշատակը. — Պաշտօնականը. 319-320

**Նոյեմբեր.** — Նամակ Ուիկիֆ Հոլէ. — Ուխտաւորութիւն ի Ռամէ. — Պաշտօնականը. 352

**Դեկտեմբեր.** — ՀԱՅՈՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱՐԲԱԱՀԱՆՑ ԱԱՏՐԻԱՐՔԻՆ ԱՄԵՆ. Տ. ԹՈՐԳՈՒՄ ԱՐՔԵՊՈ. ԴՊԻՇԱԿԵԱՆՆԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ ՄՈՒՏՔԲ. ԵՒ ԳԱՀԱԿԱՋՈՒԹԻՒՆՆ. 364

— Մուտքին յերտսաղէմ. — Պաշտօնական Հիւրերը. — Գահակալութեան Հանդիսութիւններ. — Հրովարտակին Յանձնումը Կառավարչատան մէջ (Բարձր Կոմիսէրին Ռւյերձը. — Կայսերական Հրովարտակը. — Սրբազն Պատրիարքին Ուղերձը առ Բարձր Կոմիսէր). — Գահակալութիւնը Ա. Յակոբը Տաճարին մէջ (Տեղապահ Սրբազնին Ռւյերձը. — Ուխտի Բարոզը. — Պնդունելութիւնը. Հանդէս Պատրիարքարանի Գահիմին մէջ. — Արք. Պատրիարքին Այցը իր Հոգեծնող Նախորդին Գերեզմանին. — Առաջին Յիշշատակութեան Պատրիարքը. — Հրատակի Սահմանադրութիւնը. — Վահագան Բարձր Կոմիսէրին Ժանիսաւոր Սուտքը ի Ա. Յակոբը. — Ուխտաւոր Եպիսկոպոսներ. — Եթովպիոյ Գահաժառանգ Եշխանին Ժամանումը. — Հացիերոյթ ի Պատիւ Եթովպիոյ Գահաժառանգ Եշխանին. — Հապէջ Դահածառան Այցելութիւնը ի Ա. Յակոբ. — Պաշտօնականը. — Պաղեստինի Մարգահամարը. — Հայ Կաթ. Պատրիարքի ընտրութեան առթիւ. 367

— Արք. Պատրիարքին Այցը իր Հոգեծնող Նախորդին Գերեզմանին. — Առաջին Յիշշատակութեան Պատրիարքը. — Հրատակի Սահմանադրութիւնը. — Վահագան Բարձր Կոմիսէրին Ժանիսաւոր Սուտքը ի Ա. Յակոբը. — Ուխտի Բարոզը. — Պնդունելութիւնը. — Ամեն. Տ. Պատրիարքին Առաջին Հանդիսաւոր Եպիսկոպոսներ. — Եթովպիոյ Գահաժառանգ Եշխանին Ժամանումը. — Հացիերոյթ ի Պատիւ Եթովպիոյ Գահաժառանգ Եշխանին. — Հապէջ Դահածառան Այցելութիւնը. — Վահագան Բարձր Կոմիսէրին Ժանիսաւոր Սուտքը ի Ա. Յակոբ. — Ուխտաւոր Եպիսկոպոսներ. — Եթովպիոյ Գահաժառանգ Եշխանին Ժամանումը. — Հացիերոյթ ի Պատիւ Եթովպիոյ Գահաժառանգ Եշխանին. — Հապէջ Դահածառան Այցելութիւնը. — Վահագան Բարձր Կոմիսէրին Ժանիսաւոր Սուտքը ի Ա. Յակոբ. — Պաշտօնականը. — Պաղեստինի Մարգահամարը. — Հայ Կաթ. Պատրիարքի ընտրութեան առթիւ. 384

